

ՓԵՉԵՇԻՎՆ. «ԿԸ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՄՕՏԵՆ ԴԵՏԵՒԻԼ ԱՄԵՐԻԿԵԱՆ ՇԱՐԺՈՒՄՆԵՐՈՒՆ ԵՒ ՈՐԵԼ ԲԵՍԱԳՐՈՒԹԵԱՆ ՊԱՏՐԱՍՏՈՒԾՈՒԹԵԱՆ ԱՆՅՐԱԺԵՇ ԲՈՒՈՐ ԶԱՅԼԵՐԸ ՈՐԴԵՂՈՒՄԵՆ»

Իրանի նախագահ Մետուս Փեզեշքիան յայտարարեց, թե Միացեալ Նահանգներու հետ բանակցութիւններու վերջին փուլը «քաջալերական ցուցանիշերու յանգեցաւ»:

Փեզեշքիան «Էքս»-ի վրայ գրառում մը կատարելով յայտնեց. «Կը շարունակենք մտնել հետեւիլ ամերիկեան շարժումներուն եւ որեւէ բեմադրութեան պատրաստութեան անհրաժեշտ բոլոր քայլերը որդեգրեցինք»:

ԱՐԱՂՉԻ «ԳԻԻԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԼՈՒԾՄԱՆ ՄԵՃ ԿԱՐԵԼԻՈՒԹԻՒՆ ԿԱՅ»



Իրանի արտաքին գործոց նախարար Ապաս Արաղչի յայտարարած է, թէ հաւանաբար հինգշաբթի օր ժընեւի մէջ հանդիպում ունենայ Միացեալ Նահանգներու նախագահի յատուկ պատուիրակ Սթիվ Ուիթթօնի հետ՝ Նշելով, որ Թեհրանի հիւլէական ծրագիրի հարցին մէջ տակաւին դիւանագիտական լուծումի հասնելու «լաւ կարելիութիւն կայ»: Ան այս մասին ըսած է ամերիկեան «Սթի.Պի.Ես.Նիուզ» պատկերասփիւռի կայանին «Ֆէյս տը Նշըլ» յայտագիրին տուած հարցազրոյցի ընթացքին:

Յիշեցնենք, որ 17 փետրուարին ժընեւի մէջ բանակցութիւններէն ետք Իրանի արտաքին գործոց նախարարութիւնը յայտարարեց, թէ փոխըմբռնում գոյացած է շաբթ մը հարցերու շուրջ, որոնք կրնան ընդգրկուիլ ապագայ համաձայնագիրի նախագիծին մէջ:

Շար.ը՝ էջ 8

ԻՐԱՆ-ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆԳՆԵՐ ԲԱՆԱԿՑՈՒԹԻՒՆՆԵՐԸ՝ ԴԻՆԳԵՎՈՒԹՅԱՆ ՕՐ

Օմանի արտաքին գործոց նախարար Պուսահիտի յայտնեց, որ Իրանն ու Միացեալ Նահանգները ներկայացնող բանակցութիւնները հինգշաբթի օր անգամ մը եւս անուղղակի բանակցութիւններ պիտի վարեն ժընեւի մէջ:

Պուսահիտի «Էքս»-ի վրայ գրեց. «Ուրախ եմ հաստատելու, որ Միացեալ Նահանգներու եւ Իրանի միջեւ բանակցութիւնները որոշուած են հինգշաբթի օր ժընեւի մէջ՝ համաձայնութիւն գոյացնելու նպատակով յաւելելով քայլ կատարելու դրական մտադրութեամբ»:

Իրանցի բարձրաստիճան պաշտօնատար մը «Ռոյթըրզ» լրատու գործակալութեան յայտնած էր, որ Միացեալ Նահանգներու հետ բանակցութիւնները պիտի կատարուին մարտի սկզբը՝ նախորդեան՝ Նշելով, որ կարելիութիւն կայ ժամանակաւոր համաձայնութիւն ձեռք բերելու, եթէ յարմար պայմանները ապահովուին:

Ամերիկեան «Աքսիոս» կայքն ալ հաղորդած էր, որ բանակցութիւնները ուրբաթ օր կրնան տեղի ունենալ, «եթէ




Իրան մօտ օրէն առաջարկ մը ուղարկէ»:

«Նիւ Եորք Թայմզ» հաղորդեց, որ Միացեալ Նահանգներու նախագահ Տանըլտ Թրամի իր խորհրդակցանքներուն յայտնած է, որ եթէ դիւանագիտութիւնը կամ Միացեալ Նահանգներու որեւէ նախնական նպատակային հարուած Իրանին չստիպէ իր պահանջներուն տեղի տալ եւ իրաւաբախտի հիւլէական ծրագիրէն, ան յառաջիկայ ամիսներուն պիտի դիտարկէ շատ անվի մեծ յարձակում, որուն նպատակը պիտի ըլլայ երկրի ղեկավարները իշխանութենէն հեռացնելը:

Շար.ը՝ էջ 8

ՊԱՊԻԿԵԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆ ԿՈՒ ՏԱՅ ԻՐԱՆ



Յայաստանի պաշտպանութեան նախարար Սուրէն Պապիկեան երէկ մեկնած է Իրան:

«23 փետրուարին պաշտօնական այցելութեամբ ժամանած եմ Իրանի Իսլամական Հանրապետութիւն», Պապիկեանի մէջ գրած է Սուրէն Պապիկեան՝ հրապարակելով տեսանիւթ մը:

Մանրամասնութիւններ առայժմ չեն հաղորդուիլ պաշտօնական այցելութենէն:

ՄԻՐՉՈՅԵԱՆ «ՀԱՇՏԵՑՈՒՄԸ ԳԺՈՒԱՐԻՆ ԳՈՐԾ Է՝ ՀԱՇՈՒԻ ԱՌՆԵԼՈՎ ՀԱՅ ԳԵՐԻՆԵՐՈՒ ԸՆԿԱՏԱԳԻՐՆ ՈՒ ԱՅԼ ՀԱՆԳԱՄԱՆՔՆԵՐ»



Յաշտեցումը դժուարին գործ է՝ հաշուի առնելով Պաշտպանութեան պահուող 19 հայ կալանաւորուածներու, անհետ կորսուած անձերու ճակատագիրներու եւ բռնի անհետացման դեպքերու պարզաբանման անհրաժեշտութիւնը, ինչպէս նաեւ աղաւաղուած պատմական պատումները, ժընեւի ՄԱԿ-ի մարդու իրաւունքներու խորհուրդին մէջ յայտարարած է Յայաստանի արտաքին գործոց նախարարը:

«Այնուամենայնիւ, Յայաստան կը շարունակէ վճարելու յանձնառու մնալ այս ուղիի հետագայ իրականացման՝ հասկնալով, որ խաղաղութեան հետագայ հաստատութեան կարգաւորումը պիտի խթանէ հակամարտութեան հետեւանքները լուծելու աւելի բարենպաստ միջավայր», ըսած է Արարատ Միրզոյեան:

Յայաստանի արտաքին գործոց նախարարին խօսքով՝ անցեալ տարի Ռաշիմկալի մէջ կայացած խաղաղութեան վեհաժողովը «ոչ միայն խաղաղութեան հաստատեց երկու երկիրներուն միջեւ, այլեւ հարթեց առեւտուրի, կապի եւ մարդոց միջեւ շփումներու ճամբան»:

«Կառավարութիւններուն միջեւ համաձայնագիրներէն առաջ անցնելու համար մենք նաեւ մեր հասարակութիւններուն, որոնց շարքին տուժած բնակչութեան միջեւ իրական երկխօսութեան եւ վստահութեան սերմեր կը ցանկնենք: Հակառակ անոր որ հակամարտութեան ցաւոտ մարդասիրական հետեւանքները տակաւին չեն լուծուած, եւ հեռուոր ու մօտ անցեալի վերջերը կը շարունակուին, մենք ըստրած ենք հաշտեցման դժուարին ուղին», նշած է Միրզոյեան:

Յայտնենք, որ Ազրայէճան Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարներն ու միւս գերիները դատապարտած է 15 տարիէն մինչեւ ցմահ բանտարկութեան:

«ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆԸ ՎԵՐԱԾՈՒԵԼ Է ՔԱՂԱՔԱԿԱՆ ԸՆԾՄԱՆ ԳՈՐԾԻՔԻ».

ԼԻԼԻԹ ԳԱՍՏԵԱՆ

Էջ 4

ԻՐԱՆԻ ՄԵՋ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՉԱՆԳՈՒԾԱՅԻՆ ԲՈՂՈՔԻ ՑՈՅՑԵՐՈՒ ՆՈՐ ՓՈՒԼ ՍԿԱՍԾ Է



Իրանի մէջ սկսած է ուսանողական զանգուածային բողոքի ցոյցերու նոր փուլ՝ նուիրուած յունուարեան ցոյցերուն ժամանակ զոհուածներու յիշատակի քառասունքին: Այս մասին իր կայքին վրայ յայտնած է Իրանի դիմադրութեան ազգային խորհուրդը:

Բողոքի ցոյցեր տեղի ունեցած են Մէշհէտ, Իսֆահան եւ Շիրազ քաղաքներուն մէջ: Ցոյցերուն ընթացքին հնչած են հակակառավարական կարգախօսներ:

«Նոր ուսումնական կիսամեակի առաջին օրը իրանեան քանի մը համալսարաններու ուսանողներ կազմակերպած են հակակառավարական ցոյցեր՝ համալսարանական քաղաքներու տարածքին մէջ բախում ունենալով կառավարամետ խումբերու հետ», նշուած է կիւթին մէջ:

Լրագրողներու տուեալներով շաբաթ, 21 փետրուարին, Թեհրանի Ամիր Զապիրի եւ Շարիֆի անուան համալսարաններուն ուսանողները հաւաքուած են

Շար.ը՝ էջ 2

ՊԱՐՐԱՔ ԿՈՉ ԿՈՒՂՂԷ ԻՐԱՔԻ ՄԵՋ ԿԱԶՄԵԼՈՒ ԱԶԳՈՒ ԳԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ ՄԸ, ՈՐ ԿԱՅՈՒՆՈՒԹԵԱՆ ԱՐՐԱՊԵՂՄԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹԻՒՆ ԿՈՐԳԵՂՐԷ



Մինչ վարչապետի պաշտօնին Նուրի Մալիքիի թեկնածութեան խորապատկերին վրայ Իրաքը տակաւին կը սպասէ նոր կառավարութեան կազմութեան, ամերիկացի պատուիրակ, Թուրքիոյ մէջ Միացեալ Նահանգներու դեսպան Թամ Պարրաք անհրաժեշտ նկատեց, որ Իրաք ունենայ ազդու ղեկավարութիւն մը, որ կ'ամրապնդէ կայունութիւնը: Այս մասին հաղորդեց «Ռաշա Թուտ»-ը:

Շար.ը՝ էջ 2

ՊԱՐՐԱՔԻ «ԻՐԱՆ ՄԻԱՑԵԱԼ ՆԱՅԱՆԳՆԵՐՈՒ ԴԵՏ ԶԱՄԱՆԱԿԱՆ ԳՈՐԾԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐԵԱԼ ՓԱՏԱԹՈՒՂԹ ՄԸ ԿԸ ՊԱՏՐԱՍՏԷ»

Իրանը այժմ Միացեալ Նահանգներու հետ հաւանական գործարքի վերաբերեալ փաստաթուղթ կը պատրաստէ, սակայն ժամանակաւոր գործարքի կնքման շուրջ տեղեկութիւնը չի հաստատուէ:

«ՌԻՎ Նովոսթի» կը հաղորդէ, որ այս մասին յայտարարած է Իրանի արտաքին գործոց նախարարութեան բանբեր Իսմայիլ Պաղայի:

«Մենք այժմ կը գտնուիք մեր տեսակետներու նախապատրաստման փուլին մէջ», ըսած է Պաղայի:

Ան նաեւ ենթադրութիւն կոչած է Միացեալ Նահանգներու հետ բանակցութիւններուն վերաբերեալ տարբեր տեղեկութիւնները:

Պաղայիի համաձայն, Ռաշիմկալի հետ ժամանակաւոր համաձայնագիրի կնքման կարելիութեան մասին պնդումները անհիմն են:



Ան նաեւ ենթադրութիւն կոչած է Միացեալ Նահանգներու հետ բանակցութիւններուն վերաբերեալ տարբեր տեղեկութիւնները:

Պաղայիի համաձայն, Ռաշիմկալի հետ ժամանակաւոր համաձայնագիրի կնքման կարելիութեան մասին պնդումները անհիմն են:

ՀՅՐ ԼԻԲԱՆԱՆԻ ԿԵՐՈՆԱԿԱՆ ԿՈՍԻՏԷ

ՅԱՒԵՐԺԱԿԱՆ ԱՐՑԱԿ

ՊԱՏՐԱՊԵՂՄԱՆ ՄԱՐՊԵՂՈՒԹՅԱՆ ՀՅՐ ԱՐՑԱՆԻ ԿԵՐՈՆԱԿԱՆ ԿՈՍԻՏԷ ԵՆԵՎԱՅԱՅՈՒՄԻՑԻՑ

ԳԵՐԱՐՈՒԹԵՍԱԿԱՆ ՅԱՅՏԱԳԻՐ

ՀԻՆԳԵՎՈՒԹՅԱՆ, 26 ՓԵՏՐՈՒԿ 2026 | ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆ 8:00 «ՅԱԿՈՐ ՏԵՐ ՄԵԼԵՆԵԱՆ» ԹՅՆԵՐԱՄԱՐԱԸ

ՀՈՒԲԵՐ

ՊԸՐՐԻ. «ՅՆԳԵԱԿԻՆ ՄԵՋ ԳՈՅՈՒԹԻՆ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՅԵՏԱԶԳՄԱՆ ՄԹՆՈՒՆՏԻՆ ՄԱՍԻՆ ԸՍԱԾԻՍ ՄԵՋ ՈՒՄԷ ԴԵՍՊՈՒՆԻ ԱՆՈՒՆ ԶՆՇԵՑԻ»



Խորհրդարանի նախագահ Նեպիի Պըրրիի գրասենյակը հաղորդեց, թե յստակացնելու համար թերթերուն մեջ «Շարք Աուսաթ»-ին ընտրություններու յետաձգման շուրջ յայտարարութեան վերաբերեալ հրապարակուածը, Պըրրի յայտնած է. «Այն, ինչ որ ըսի, այն է, թէ Յնգեակին մէջ ընտրութիւնները յետաձգելու մթնոլորտ գոյութիւն ունի, եւ բացարձակապէս ուրիշ դէպքերու անուն չկայ, ո՛րչ Գնգեակէն, ո՛րչ ալ անկէ դուրս»:

ՇԵՅՆ ՏՐԻԱՆ. «ԼԻՔՆԱՆԵ ՀԱՄԱՋԱՅՆՈՒԹԵԱՆ ՈՒ ՀԱՒԱՍԱՐԱԿՇՈՒԹԵԱՆ, ԲԱԶՄԱՋԱՅՆՈՒԹԵԱՆ ՈՒ ԲԱԶՄԱԿԱՐԾՈՒԹԵԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ Է»



Հանրապետութեան միւֆթի շէյխ Ապտելլաթիֆ Տրիան ի պատիւ իրեն մեծարանքի իֆթարի մը ընթացքին յայտնեց. «Լիքնանը համաձայնութեան, հաւասարակշռութեան, բազմազանութեան եւ բազմակարծութեան հայրենիք է եւ կը գրկէ իր բոլոր զաւակները՝ անոնց տարբեր համայնքներով, յարանուանութիւններով ու քաղաքական պատկանելիութեամբ: Այս Լիքնանը ծեր դիմաց է, դուք էք Լիքնանը, եւ մենք այս սիրելի երկրին ու սիրելի հայրենիք Լիքնանի մէկ հիմնական մասն ենք»:

«Միշտ կրկնեցինք, թէ, որպէսզի հայրենիքը ճիշդ հիմքեր վրայ կառուցուի, պէտք է անոր համայնքներուն միջեւ հաւասարակշռութիւնը յարգել: Մենք միշտ ու յաւիտեան անոր կող կ'ուղղենք: Ատոր համար, մենք մեր սկզբունքներուն վրայ հաստատ ենք, որպէսզի նախանձախնդիր ըլլանք իւրաքանչիւր լիքնանցիի շահին, հայրենիքի մէջ գործընկերներու շահին, ճիշդ ինչպէս նախանձախնդիր ենք մեր շահերուն ու ձեռքբերումներուն՝ պահպանելով Լիքնանը իր ամբողջ տարածքով»:

«Ասկէ կը բխի արդար եւ հաւասար պետութիւն կառուցելու ոգին, որ կ'ընդունի բոլորը, եւ որուն բոլորը կը դիմեն աջակցութեան համար, եւ որուն նկատմամբ բոլորը կը կատարեն իրենց պարտականութիւններն ու պարտաւորութիւնները: Մենք երբեք չենք ուզեր, որ որեւէ խումբ անսահմանափակ օգուտ քաղէ պետութենէն, առանց որեւէ ներդրում կատարելու, այլ կ'ուզենք, որ բոլորը պետութեան ձեռք երկարեն, եւ պետութիւնը միշտ ու յաւիտեան պաշտպանէ զանոնք, բոլոր հանգամանքներուն եւ բոլոր պայմաններուն մէջ», նշեց հանրապետութեան միւֆթին:

ՊՍԱԹ. «ԳԻՆԵՐԸ ԲԱՐՁՐԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՏՈՒՐԵՐՈՒ ԸՆԶԱԳՈՐԾՈՒՄԸ ՊԻՏԻ ԶԱՐՏՈՆԵՆԸ»

Տնտեսութեան նախարար Ամեր Պսաթ Լիքնանի պետական լրատու գործակալութեան հետ զրոյցի ընթացքին յայտնեց, որ պետական պաշտօններու եւ մասնաւորաբար գինեալ ուժերու անդամներու ամսականները բարձրացնելու հարցին շուրջ ազգային միասնականութիւն գոյութիւն ունի:



«Ամսականներու յաւելումը մեծ ծախս է (800 միլիոն տոլար) պետութեան համար, որ ստիպուած է այդ ծախսին եկամուտները ապահովել», ըսաւ ան՝ նշելով. «Ծախսերը առանց եկամուտներու ապահովման բարձրացնելը տնտեսական տագնապ կը ստեղծէ եւ տղան ու լիքնանեան թղթակիին վրայ ճնշումը կը բարձրացնէ»:

«Եկամուտներու ապահովման պաշտպանութեան առաջին գիծը, նախ, զանձումի բարելաւումն է եւ հարկերէն ու մաքսերէն խուսափելու դէմ պայքարը, ինչպէս նաեւ ցամաքային եւ ծովային կայունութեան քարտեզներու տուգանքներու վերազնահատումը», յայտնեց տնտեսութեան նախարարը՝ անցնելով. «Բոլոր այս հարցերուն եկամուտները բաւարար չեն յաւելումներու ծախսը ապահովելու: Ուստի որոշեցինք դիմել պաշտպանութեան երկրորդ գիծին, որ պէնզինին վրայ տուրքն ու Յաւելեալ արժեքի տուրքի բարձրացումն է»:

«Պենզինին վրայ տուրքը գինեքը կը բարձրացնէ, սակայն ոչ այնպէս, ինչպէս այդ մասին կը խօսուի», ըսաւ Պսաթ:

«Կառավարական քայլերը անհրաժեշտ էին պաշտօններուն եւ գինուորականներուն աշխատավարձերուն վերաբերող բարոյական պատճառով», յայտնեց ան:

«Աշխատանք կը տարուի, որ այս քայլերը գինեքու անարդարանալի բարձրացման յանգեցնեն», նշեց տնտեսութեան նախարարը՝ նշելով. «Տնտեսութեան նախարարութեան հսկիչները ատոր դէմ կանգնած են եւ քաջան կերպով կ'աշխատին գինեքու բարձրացումը արգիլելու համար»:

ԼԻՔՆԱՆԵԱՆ ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«ԱԽՊԻՐ» օրաթերթ. «Այսօր Եգիպտոսի մէջ բանակի աջակցութեան խորհրդածուրդի նախապատրաստական խորհրդածուրդը իր թափին մեծ մասը կորսնցուց, երբ շարք մը երկիրներու, մասնաւորաբար Միացեալ Նահանգներու, Ֆրանսայի եւ Մեուտական Արաբիոյ դեսպանները յայտնեցին, որ պիտի չկարենան ներկայ գտնուիլ, եւ բաւարարուեցան միայն ներկայացուցիչներ ուղարկելով»:



նաշարկէն փոխգիշերման կարելիութիւն մը, որուն հիմամբ օտար երկիրները համաձայն գտնուին Սալամը իր պաշտօնին վրայ պահելու դիմաց նախարարական փոփոխութիւն կատարելուն:

«ԱԽՊԻՐ» օրաթերթին համաձայն, խորհրդարանի անկախ ընտրութիւնները յետաձգելու նոր առաջարկներու շարքին է զանոնք կառավարութեան ճամբով յետաձգելը՝ հիմնուելով վարչապետ Սայամի Թաւֆի համաձայնագիրը ամբողջութեամբ գործադրելու եւ Ծերակոյտ ստեղծելու նախաձեռնութեան վրայ:

Արքիւրներ «Ախպար»-ին յայտնած են, թէ այս տեսակետին տերերը տողատակի կ'ա-

«ՆԻՏԱ ՈՒՄԹԱՆ» օրաթերթի տեղեկութիւններուն համաձայն, «Իր անօդաչու թռչող սարքերը եւ հեռահաս ու թիրախահար հրթիռները յանձնելու վերաբերեալ լիքնանեան պետութեան ու բանակացներուն տուած շրջապալայի պատասխանը ժխտական էր: Կուսակցութեան մօտ գտնուող յանձնելու համար փորձեր կատարեցան պատերազմի ուրուականը հեռացնելու համար»:

«ԳԻՄԱՆԱԳԻՏԱԿԱՆ աղբիւր մը «Լիուս» օրաթերթին. «Մեքանիզմ»-ի յանձնախումբի առաջնորդները գինադարձումը սահմանափակելուն նպատակը նախկին դեսպան Սիմոն Զարամը յանձնախումբին միացնելու Լիքնանի նախաձեռնութեան կարելիութիւնը նուազեցնելու է»:

«ԵԼ.ՊԻ.ՍԻ.»-ի տեղեկութեան համաձայն, Լիքնանի մէջ Միացեալ Նահանգներու դեսպանատունը երէկ, շրջանին մէջ սպասուող զարգացումներուն լոյսին տակ նախազգուշական քայլով մը, իր պաշտօնէն տարուելու տասնեակներ Պէրուքի միջազգային օդակայանի ճամբով երկրէն հեռացուցած է:

ՇԵՅՆ ԸՍԱԾԵ. «ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԻՐԱՒՈՒՆԸ ՕՐԻՆԱԿԱՆ Է»



Չըզպալայի ընդհանուր քարտուղար շէյխ Նալիմ Զասն Չըզպալայի նախկին ընդհանուր քարտուղարներ սեյիտ Հասան Նասրալայի եւ Սայետ Հաշեմ Սաֆիետտինի յուղարկարութեան միամեակին առիթով «Աիտ»-ի հետ զրոյցի ընթացքին յայտնեց. «Այս գաղափարական, հայրենասեր ու նուիրաբերող Դիմադրութիւնը չի կրնար պարտութեան մատնուիլ, որովհետեւ իրաւունքի վրայ եւ իրաւունքի համար հիմնուած է, իսկ Դիմադրութեան հաւատագրողները նախատարութեան ճամբով յաղթանակի կամ յաղթանակի ժողովուրդն են»:

«Թրամփի «Ուժի ճամբով խաղաղութիւն» նշանաբանը կը նշանակէ գաղութատիրութիւն եւ բռնի ուժով երկիրներու տիրապետութիւն՝ ուժը օգտագործելով ոճրային գործելակերպով ու վայրագործելով, կամ ալ իրեն անձնատուր ըլլալու, որպէսզի զայն չօգտագործէ: Այստեղ «Մենք Իսրայել» ծրագիրը կը միատեղուի ամերիկեան տիրապետութեան հետ, որ «իսրայելեան» գործիքը կ'օգտագործէ, այնքան ատեն որ տիրապետութեան պարտականութիւնը կը կատարէ, եւ ուղղակի կերպով կը միջամտէ, ինչպէս Իրանի պարագային, երբ Իսրայել անկարող դառնալ», նշեց շէյխ Զասն:

«Գիտեմ, թէ ասիկա դժուար փուլ է, սակայն միասնաբար յաղթահարած ենք յամառութեան մարտահրաւերները, եւ մենք համբերատար տասնհինգ ամիսներու ընթացքին կը շարունակենք հետեւիլ այս փուլի պահանջներուն, եւ երբ ժամանակը գայ, որեւէ դիրքորոշումի մենք պիտի չտատամսինք»:

«Մեր ուղին յստակ է՝ հողը մերն է, ինքնապաշտպանութեան ու դիմադրութեան մեր իրաւունքը օրինական է, եւ հաստատակամ պիտի մնանք մենք՝ պատրաստուելով երկու բարիքներէն մէկուն՝ յաղթանակին կամ նահատակութեան», շեշտեց Չըզպալայի ընդհանուր քարտուղարը:

ՊԱՐԲԵ ԿՈՉ ԿՈՒՂԵ ԻՐԱՔԻ... Գարունակուած Ա. Էջն

Պարբա «Էքս»-ի վրայ գրառում մը կատարելով յայտնեց. «Երեկ արդիւնաւետ հանդիպում մը ունեցաւ վարչապետ Մոհամետ Շիահ Սուտանիի հետ»:

«Անհրաժեշտ է գոյութիւնը ազդու դեկլարութեան մը, որ Իրաքի մէջ կայունութեան ամրապնդման քաղաքականութիւն կ'որոշուի», շեշտեց ամերիկացի պատուիրակը՝ անցնելով. «Ասիկա երկու երկիրներու հասարակաց նպատակներու իրագործման համար հիմնական խնդիր է»:

Ան նաեւ նշեց, որ Իրաքի վարչապետին հետ ընկերակցած է «Ապագայի կառուցման նպատակները, որոնք համահունչ են Միացեալ Նահանգներու նախագահ Տանըտ Թրամփի խաղաղութեան ծրագիրին»:

ԻՐԱՆԻ ՄԵՋ ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ... Գարունակուած Ա. Էջն
համալսարանական քաղաքի տարածքին՝ վանկարելով Իրանի իշխանութիւններուն դէմ կարգախօսները:
Կը նշուի, որ բողոքի ցոյցերու նոր ալիքը պայմանաւորուած է Իրանի եւ Միացեալ Նահանգներու յարաբերութիւններուն սրումով:

«ԱԶԴԱԿ»-Ի ՖՈՒՏԻՆ
Սարգիս Մահերեճեանի յիշատակին՝
- Արփի Մահերեճեան 500\$
- Վարուժ Ուրֆալեան եւ զաւակուրք 300\$
- Ազատուի Ծիթիլեան-Ղազարեան 100\$
• Նուարդ Անտոնեանի յիշատակին՝
- Տէր եւ տիկին Գրիգոր եւ Գիտա Արսլանեան 50\$

ՀՅԴ ԼԻՔՆԱՆԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ՄԻՈՒԹԻՒՆԵՐ
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՎԱՐՉԻ ՄԱՐՄԻՆ
ԾՆՈՂԱԿԱՆ
ԸՆԴԴԻՊՈՒՄ - ԶՐՈՅՑ
Երկրորդ Պատանիներու Անվտանգութիւնը
Թուային Աշխարհին Մէջ
(Ընկերային ցանցեր եւ Արհեստական բանականութիւն AI)
Կը ներկայացնէ ԱՐԱՄ ՍՈՍՈՒՆՃԵԱՆ
Տեղի կ'ունենայ Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին,
առաւօտեան ժամը 10:00-ին, «Ազգակ» օրաթերթի
«Փինիկ» սրահին մէջ:
Գրաւեր

ԼԵՍ-Ի ՆԱԳԱՏԱԿՆԵՐՈՒ ՅՈՒՇԱՔԱՐԻ ԲԱՅՈՒՄ

ՇԱՀԱՆ ԳԱՆՏԱՀԱՐԵԱՆ. «ԼԻԲԱՆԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԹԱՂԱՄԱՍԵՐՈՒՆ ՄԷՋ ԹԷ ԱՐՅԱԽԻ ՃԱԿԱՏՆԵՐՈՒՆ ՎՐԱՅ ԹԱՓՈՒԱԾ ԱՐԻՒՆԸ ՄԿՍԱԾ ԷՐ ԳԾԵԼ ՄԵՐ ՎԱՂՈՒԱՆ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ»

Կազմակերպությունը 337 «Նիկոլ Աղբալեան» կոմիտեի քարոզչական յանձնախումբին և մասնակցությանը ԼԵՍ-ի «Յայաստան» մասնաճյուղին, չորեքշաբթի, 18 փետրուար, 2026-ի երեկոյան ժամը 8:00-ին տեղի ունեցավ «Ն. Աղբալեան» կոմիտեի հովանավորության տակ գործող Լիբանանի երիտասարդական միության (ԼԵՍ) «Յայաստան» մասնաճյուղի նախագահ Գրիգորյանի ղեկավարությամբ նախատեսված ընտանեկան պարագաներուն, կուսակցական ներկայացուցիչներուն և հայրորդիներուն:



«Սարգիս Սարգիսեան» սրահին մէջ «Յարգանք ձեզի, ընկերներ» կարգախօսով կազմակերպուած ձեռնարկը մեկնարկեց Լիբանանի, Յայաստանի, Արցախի եւ 337-ի քայլերկէտրով: Ապա ԼԵՍ-ի «Յայաստան» մասնաճյուղի վարչութեան անունով Վարանդ Կիրակոսեան ողջունեց ներկայիցը՝ նշելով ձեռնարկին նպատակն ու Լիբանանի, Լիզպոնի թէ տարբեր վայրերու դառն պայմաններու մէջ գիտակցօրէն գոհաւոր իրեն նահատակներուն փոխանցած անուղակի պատգամը: «Ամեն գոհողութիւնը մաս կը կազմէ ոչ միայն Լիբանանի հայութեան պատմութեան, այլ՝ ընդհանուր Յայ դատին, որ հասաւ Լիբանանէ մինչեւ Փորթուզալ», ընդգծեց ան եւ աւելցուց. «Մեր պարտքն է պատուէլ անոնց յիշատակը, մեր պարտքն է պահպանել այն արժէքները, որոնց համար անոնք նուիրաբերեցին իրենց կեանքը»:

Յեղասպանութեան ճանաչումի պահանջը եւ թշնամին համոզեցին, որ գործ ունին սպառազինուած, աշխարհի հզօրագոյն բանակ ունեցող պետութիւններէ՝ Ռուբինոյ հետ զենքի լեզուով խօսող և ամեն վտանգի առջե կանգ չառնող երիտասարդական ուժի մը հետ»: Շեշտելով, որ ազատութեան և արժանապատուութեան պայքար էր Դաշնակցութեան մղած կռիւնը իր հիմնադրութենէն ի վեր՝ պատգամախօսը ըսաւ. «Յայութեան հասցէին հնչած լուտանքներն ու նուաստացումները անարձագանգ չէին կըրնար մնալ լիբանանեան պողոտաներուն վրայ եւ Աղբալեանի մէջ հասակ առած Վահէ Նաճարեանը կը ծառանար հայութեան արժանապատուութիւնը խոցողներուն դէմ՝ տալով իր կեանքը»: Յիշելով Պուտինի մէջ Յայաստանի պատիւը բարձր պահած հայ սպային կացնահարումը ազերի ստահակին կողմէ՝ ան դիտել տուաւ. «Յայկական արժանապատուութիւնը բարձր պահած ըլլալու համար Վահէ Նաճարեանէ մինչեւ հայկական բանակի նահատակ սպան միւսնոյն ազգային դաստիարակութիւնն էր,



Ապա «Ն. Աղբալեան» կոմիտէին անունով խօսք առաւ Յակոբ Տէր Ղուկասեան, որ նշեց պատմութեան ընթացքին հայ ժողովուրդի ապրած ինքնագոհութեան երեւոյթները, երբ հայ անհատը ինքնագոհութեամբ ինքզինք կը գերազանցէ՝ աւելի բարձր դասելով ընկերոջ, հարազատին, բարեկամին ու հայ ազգի բարօրութեան պաշտպանութիւնը: «Ազգ մը կը գոյատեւէ ոչ միայն իր թիւով, իր պատմութեամբ, այլ նաեւ՝ իր հոգիով, իսկ այդ հոգին կ'ամրանայ, երբ անհատը պատրաստ կ'ըլլայ ինքզինք գերազանցելու, իր անձնական շահերէն վեր դնելու ուրիշին կեանքը եւ ազգին բարօրութիւնը», ըսաւ Տէր Ղուկասեան: Ան խիստ բարձր արժեւորեց վասն վեհ նպատակի ինքնաբերական կողմնակի կիրարկուած ինքնագոհութիւնը՝ յիշեցնելով, որ «ինքնագոհութիւնը միայն ազգին կամ հայրենիքին նուիրուած գաղափար չէ, անկէ կը սկսի մօտէն, մեր ընկերներէն, մեր կողքին կանգնող բարեկամներէ: Յակոբ Տէր Ղուկասեան անշտաբար թուեց իրեն նահատակներու գերագոյն գոհաբերութեան՝ ինքնագոհաբերման մղած շարժանքները՝ վկայակոչելով խիզախ կեցուածքը Սերժ Թովմասեանի, Վահէ Նաճարեանի, Արա Գրգընեանի, Պարոյր Տուտազեանի եւ Կարօ Գաբրէանեանի, որոնք իրենց ընկերներուն, հայ ընտանիքին, հայ կնոջ, հայ ազգին, Յայ դատին ու հողին պաշտպանութիւնն ու գոյատեւումը դասեցին աւելի բարձր, քան իրենց սեփական կեանքը: «Այսօր, երբ աշխարհ կը փորձէ սեղ յուսահատեցնել, կամ մոռացութեան մատնել մեր Դատը՝ մեր պատասխանը պէտք է ըլլայ աւելի գիտակից ինքնագոհութիւն, ո՛չ կործանարար, այլ՝ ստեղծագործ, ո՛չ կուրօնէ, այլ՝ հաւատքով ու նպատակով», ընդգծեց Յակոբ Տէր Ղուկասեան:

Օրուան պատգամախօս՝ «Ազգակ» օրաթերթի տնօրէն Շահան Գաւտահարեան, հանգամանօրէն վեր առաւ այս առիթով պատրաստուած յուշաքարի խորհուրդէն բխող պատգամը եւ գուզահետ մը գծեց ինք նահատակներու եւ աշխարհասփիռ հայութեան մօտ արձանագրուած նման խիզախ քայլերու միջե՝ ընդգծելով, որ հիմնական յուշաքարը «յուշարարի դեր պիտի ունենայ ամէն բանէ առաջ»: Գաւտահարեան «աղբալեանական» ինքնագոհութեան արձաններու ինքնակոչ գերագոյն գոհաբերութեան արձանը մէջբերելով՝ ըսաւ. «Եթէ հարկ ըլլայ նաեւ կեանքիս գնով՝ դաշնակցական երդման գործնական իմաստը մարմնացուցած «Աղբալեան»-ի բազէ Սերժ Թովմասեանի ուժանակին պայթումը կը լսուի ժամանակին մէջ եւ կը հրաւիրէ բոլորս՝ ուժի սկզբունքէն չզիջելու»: «Պարոյր Տուտազեանին թափած արիւնը նորոգուեցաւ Արցախի առաջնագիծերուն վրայ, ուր այս անգամ թշնամի արձակագէղը ընտրեց հայ զինուորը»: «Լիբանանի հայկական թաղամասերուն մէջ թէ Արցախի ճակատներուն վրայ թափուած արիւնը սկզբած էր գծել մեր վարդանային հայրենիքին սահմանները», յիշեցուց Գաւտահարեան եւ աւելցուց. «Աղբալեան»-ի մէջ իր գաղափարական եւ մարտական դաստիարակութիւնը ստացած Արա Գրգընեանի ձայնը հնչեց Փորթուզալի մայրաքաղաքէն: Արան իր ընկերներուն հետ որոշեց ածխանայ, որպէսզի իրենց աճիւններու մոխիրներէն վերստին բռնկի Յայաստանի ազատագրութեան կրակը»: «Արան եւ իր ընկերները քանդեցին լուրջութեան պատը, արձարծել տուին

որուն գաղափարական հունով ընթացան հայու արժանապատուութիւնը իրենց կեանքի գնով պաշտպանողները»:

«Արցախի առաջին ինքնապաշտպանողական ջոկատներ, որոնց շարքին Դաշնակցութեան մարտական խումբերը փութացին փրկելու հայ կնոջ, որ մարդուն պատիւնն ու կեանքը: Միեւնոյն մղումն էր, որ



Արցախի ազատամարտէն ընդամենը մի քանի տարի առաջ, Անթիլիասի ծովեզրէյա շրջան հասնիլ տուաւ Կարօ Գաբրէանեանը, որպէսզի անպաշտպան չձգէ հայ կնոջ: Դա ընտանիքը կեանքի գնով կը պաշտպանուէր թէ՛ Անթիլիասի եւ թէ՛ Արցախի մէջ դաշնակցական զինուորներու կողմէ՝ դիտել տուաւ Գաւտահարեան:

Պատգամախօսը լուսարձակի տակ առաւ այն երեւոյթը, որ այս կեանքի գնով իսկ ազգն ու հայրենիքը պաշտպանելու վեհ գաղափարը մարմնավորեցին այս հերոսները, որոնք իրենց կրակէ մկրտութիւնը ստացան «Աղբալեան» կոմիտեի պատգամական միութեան անցնելով ԼԵՍ-ի «Յայաստան» մասնաճյուղի շարքերը եւ ապա կեանքի գնով երդում կատարած դաշնակցականները:

Ապա ներկայացուցեցաւ ԼԵՍ-ի «Յայաստան» մասնաճյուղին կողմէ այս առիթով պատրաստուած կարճ տեսերիկ մը, ուր սեղմ գիծերու մէջ նշուած է ինքնահատակներուն կենսագրական գիծերը եւ հատուածներ՝ իւրաքանչիւր ընկերոջ նահատակութեան օրը անոնց ծնողներուն դրսեւորած կեցուածքներէն: Ձեռնարկը փակուեցաւ «Վերջերով լի» հրաժեշտի երգով, որմէ ետք ներկայիցը հրապարակեցան հոգեւորականի «Արա եւ Զուրի Պապիկեան» սրահէն ներս: Ծար. ը՝ Էջ 6

ԱՆԹԻԼԻԱՍԻ ՄԱՅՐԱՎԱՆՔԻՆ ՄԷՋ ՀՈԳԵՀԱՆԳՍՏԵԱՆ ԿԱՐԳ՝ ԼՈՒՍԱՀՈԳԻ ՏԱԹԵՒ ԱՐՔ. ՍԱՐԳԻՍԵԱՆԻ



Մեծ պահքի երկրորդ կիրակի օրը՝ Արտաքսման կիրակիին, 22 փետրուար 2026-ին, Անթիլիասի մայրավանքի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ մայր տաճարին մէջ մատուցուեցաւ սուրբ պատարագ՝ նախագահութեամբ Արամ Ա. Վեհափառ հայրապետին:



Սուրբ պատարագի աւարտին, հանդիսապետութեամբ կաթողիկոսին եւ մասնակցութեամբ միաբան հայրերու, դպրեվանքի տեսչութեան ու աշակերտութեան եւ հաւատացեալ ժողովուրդին, կատարուեցաւ հոգեհանգստեան կարգ՝ Կիլիկեան ուխտի երիցագոյն միաբաններէն հոգեւոր Սաթեւ արք. Սարգիսեանի հոգւոյն ի հանգիստ:

Նշեց, որ փետրուարի, 23 փետրուարի երեկոյան ժամը 05:00-ին (երեւանի ժամանակացոյցով), Սուրբ Գալստեան վանքին մէջ տեղի ունեցաւ հոգեւոր Սաթեւ արք. Սարգիսեանը:

ՀԱՆԳԻՍ՝ ՏԱԹԵՒ ԱՐՔԱԶԱՆԻ ՀՈԳԻՒՆ

Փետրուարեան արտասովոր պայծառ երկիւնքը վայելելով, ուրբաթ առաւօտ, դասաւանդումի սովորական օրուան մը համար կ'ուղղուիմ դպրեվանք, Պիքֆայա: Յեռաձայնիս պատահին վրայ գոյժ մը կը ցնցէ զիս՝ Տաթեւ արքազանը վախճանեցաւ...



Դեպի դպրեվանք սիրած ճամբաս հիմա աւելի դարձողարձիկ, երկար եւ դժուար կը թուի. անկէկա կարծես կը դառնայ կեանք մը ամբողջ, յիշողութիւն մը անպարփան, արդարեւ, որքան որ կորսնցուցածներու ցաւին անկախութեամբ աչքերս կը թրջէ, նոյնքան ալ լաւն ու ազնիւ ճանչցած ըլլալու գոհունակութեամբ հանգիստ ժպիտ մը կ'առթէ: Յանկարծ պարզ ու միօրինակ ճամբան կը ստանայ արժէք, կը գզտն իմաստ. այն ճամբան, որ նոյնիմեք սրբազանին հետ անթիւ անգամներ չափած ենք ընտանիքիս բոլոր անդամներն ու ես, այն ճամբան, որ կը յուշէ սրբազանին դպրեվանքէն տեսչութեան օրերը, որոնք ընթացքին անկանաւոր կ'ըլլային՝ անոր խաղաղ ներկայութեան, համեստ ժպիտով տող ուղղած խրատներուն, սրամիտ կատակներուն, ջերմեանդ աղօթքներուն, բժշկական դեղեր յանձնարարելու տարօրինակ կարողութեան, գուրգուրու վերաբերումին, առատօրէն բաշխուող փաթեթներուն, հմուտ անվերելի, ջիւղ հայերէնին, եռանդուն ընթերցանութեան, քրիստոնեական սկզբունքներու բարի արտայայտումին եւ ամուր հաւատքին:

Ներշնչին իր շրջապատին: Այդպէս ալ կը վկայէին իր բոլոր գործակիցները՝ Լիբանանի մէջ, թէ Բերիոյ եւ Միացեալ Նահանգներու Արեւմտեան թեմերէն ներս տարած իր գործունեութեան ընթացքին:

Դեռ աւելի՛ն. քրիստոնեական եւ մարդկային տարբեր արժանիքներու կողքին, սրբազանը օժտուած էր անհատականութեան հաճելի երեսներով՝ ֆուրբալի խաղերու խանդավառութեամբ, երաժշտութեան սիրով, անասուններու հանդէպ գուրգուրանքով, բոյսեր ինձամելու եւ պարտեզները դաւար պահելու նախանձախնդրութեամբ: Զեսապցիի յատուկ բարբառով եւ դարձուածքներով կը կատակէր բոլորին հետ եւ «վասն չունի»-ն իր ամեն շատ գործածած քաջալերական արտայայտութիւնն էր:

Պետք է խոստովանուիմ, որ մանկութեան եւ պատանեկութեան տարիներուն, դպրեվանքին ծանօթանալու եւ Կիլիկիոյ կաթողիկոսութեան հանդէպ յարգալի սիրոյ զգացումներու եւ մտածումներու հաւատարմութեան մէջ, հօսք անզուգական պատկերին առջնութիւնը, սրբազանին պատկերը եւ փայլուն ներկայութիւնն է: Շատ յաճախ, դպրեվանքի դասարաններու յարկին վրայ, հօսք դիմագծին հետ կ'ուրազգունայ այլ դէմքեր եւ, որոնք մէջ կայ նաեւ եւ մասնաւոր սրբազանը. եւ դպրեվանքի սիրելի աշակերտներս, անտեղեկ այս մտաբերումներս, թերեւ յաճախ կը գարմանան, թէ ինչո՞ւ յանկարծ կը ժպտիմ եւ կամ երբեմն ալ կը յուզուիմ: Պատճառը այն է, որ ինքնութեան արժեքներու արժեքներու մասին ինքնակազմութեան ամբողջական պատկերը եւ անձնական ընտրութիւնները մեզմէ երբեմն կը խլեն մեր սիրածն ու փայփայածը: Երկար տարիներու մտերմութենէ ետք, սրբազանը այնչա չտեսայ Անթիլիաս ու Պիքֆայա, բայց այցելեցի անոր Յայաստան, ուր նոյն տաքուն ժպիտով եւ իրեն իւրայատուկ ցած ձայնին հատիկ-հատիկ մրթմրեցնող հարցոց այն բոլորին եւ ամէն ինչին մասին, զորս ձգած էր իր ետին...

Դեռ աւելի՛ն. քրիստոնեական եւ մարդկային տարբեր արժանիքներու կողքին, սրբազանը օժտուած էր անհատականութեան հաճելի երեսներով՝ ֆուրբալի խաղերու խանդավառութեամբ, երաժշտութեան սիրով, անասուններու հանդէպ գուրգուրանքով, բոյսեր ինձամելու եւ պարտեզները դաւար պահելու նախանձախնդրութեամբ: Զեսապցիի յատուկ բարբառով եւ դարձուածքներով կը կատակէր բոլորին հետ եւ «վասն չունի»-ն իր ամեն շատ գործածած քաջալերական արտայայտութիւնն էր:

«Տաթեւ պապուկ» կը կոչէի զինք՝ կնքահայրս, մանուկի տրամաբանութեամբ իր մօրուով վերագրելով «պապուկ»-ի վիճակի: Եւ իրաւամբ, պապուկը մանուկին հետ անոր լեզուով կը մանկանար եւ մտաւորականին հետ բարձրորակ հետաքրքրութիւններ կը բաժնէր: Իր մեղմ արտաքինը եւ հանդարտաբար կեցուածքը զինք հասանելի կը դարձնէր բոլորին, իսկ լուրջ պահերուն իր խոհուն եւ ուղղամիտ բացատրութիւնները վստահութիւն կը

ԸՆԹԱՑՔ ԱՌԱՒ «ԱԶԳԱԿ»-Ի «ԱՊԱԳԱՅ ԼՐԱԳՐՈՂՆԵՐ»-ՈՒ ԾՐԱԳԻՐԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՓՈՒԼԸ



«Ազգակ»-ի կազմակերպած «Ապագայ լրագրողներ»-ու ծրագիրը արժանացել է հինգերորդ փուլին, որ իր ծրագիրով է գործադրության եղանակով պիտի տարբերի նախորդներէն՝ առանց սակայն շեղելու իր նպատակէն:

Ե. փուլի նախապատրաստական աշխատանքները արդէն իսկ սկսած են: Այդ աշխատանքները հիմնականին մէջ կը կատարուին Լիբանանի հայկական դպրոցներու արտակարգ նախարաններու աշակերտներուն հետ:



«Ապագայ լրագրողներ» ծրագիրը պատասխանատու խմբակի անդամներ Արշո Պալեան եւ Նարե Գալեմբեռեան սկսած են շրջիլ հայկական դպրոցներ եւ անոնց տնօրէններուն հետ համադրաբար ներկայացնել «Ապագայ լրագրողներ»-ու ծրագիրը եւ բացատրել անոր նպատակը:

Նախապատրաստական այս աշխատանքին հիման վրայ կարելի պիտի ըլլայ յառաջացնել այս ծրագիրի Ե. փուլին մաս կազմող փառակը:

Մարդուժի պատրաստութեան գործնական այս ծրագիրին եւ արժանատիարեւելով արտայայտուելու կարեւորութիւնը շեշտող ու անոր համար ճիշտ չինայող այս նախաձեռնութեան

տասարդին ազատ խօսքին ու ազատ մտածումին վրայ, անդրադառնալով նաեւ անոր ազդեցիկ դերին՝ մեր ազգային, քաղաքական, ընկերային ու մշակութային կեանքէն ներս: Ան մասնաւորապէս բացատրեց լրագրութեան տարբեր սեռերը եւ լուր մը գրելու յատկանիշները:

Ապա Նարե Գալեմբեռեան ներկայացուց ծրագիրին մաս կազմող անհրաժեշտ գործնական աշխատանքներն ու խօսեցաւ այս ծիրին մէջ կատարուելիք շինիչ այցելութիւններուն մասին:

Աւարտին, ներկայացուած նիւթը խանդավառութեամբ մտիկ ընելէ ետք, աշակերտները կատարեցին փոքր

Շար.ը՝ էջ 6

«ՅԱՅԱՍԱՆՈՒՄ ԻՇԵԱՆՈՒԹԻՒՆԸ ՎԵՐԱԾՈՒԵԼ Ե ԶԱՂԱԶԱԿԱՆ ԸՆՇՄԱՆ ԳՈՐԾԻՔԻ» ԼԻԼԻԹ ՉԿՍՏԵԱՆ



ՀՅԳ Բիւրոյի անդամ, Հայաստանի Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Լիլիթ Չալստեան 20 փետրուարին Վիեննայի մէջ ելոյթ ունեցաւ ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի ձեռնարկին նստաշրջանին՝ լուսարձակի տակ բերելով Հայաստանի իշխանութեան ներկայ քաղաքականութիւնը, Պաքոյի մէջ պահուող Արցախի ռազմագերիներու ճակատագիրը, ինչպէս նաեւ՝ Ելեւեթսոյ դէմ պայքարը:

Ստորեւ՝ խօսքին ամբողջութիւնը.

«Ցանկանում եմ ձեր ուշադրութիւնը հրաւիրել Հայաստանի համար կենսական նշանակութիւն ունեցող երկու խորապէս մտահոգիչ խնդիրների վրայ: «Առաջինը» Պաքում վերջերս հայ ռազմագերիներն ու Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական ղեկավարութիւնը դատապարտուեցին ցմահ ազատազրկման:

«Մրանք դատավարութիւններ էին, որոնք որեւէ անչեւութիւն չունէին միջազգային իրաւունքի նուազագոյն չափանիշների հետ:

«ԵԱՀԿ-ն, որը Լեռնային Ղարաբաղի հակամարտութիւնը կարգաւորելու մասնաժողովն էր, ոչ միայն չկարողացաւ կանխել դեպքերի այսպիսի ընթացքը, այլեւ գործնականում անտարբեր մնաց այդ դատավարութիւնների նկատմամբ: Սա ոչ միայն որեւէ անչեւութիւն չունի խաղաղութեան հետ, այլ քաղաքական կամքի եւ պատասխանատուութեան ի սպառ բացակայութեան նշան է: Նման անգործութիւնը խախտում է վստահութիւնը միջազգային հաստատութիւնների նկատմամբ եւ թուլացնում՝ իրաւունքի գերակայութեան յարաբերակցութիւնը:

«Թոյլ տուէք այժմ անդրադառնալ Հայաստանի ներսում ժողովրդավարութեան անկմանը: Մենք մօտեւում ենք 2026-ի ընտրութիւններին այնպիսի պայմաններում, որոնք այլեւս չեն համապատասխանում ազատ եւ արդար ժողովրդավարական մրցակցութեան նուազագոյն չափանիշներին:

«Հայաստանում իշխանութիւնը վերածուել է քաղաքական ճնշման գործիքի: Դատական համակարգի անկախութիւնը փաստացի փլուզուել է, իսկ քաղաքական նկատառումներով կայացուած դատավճիռները խաթարում են հանրային վստահութիւնը:

«Շինծու մեղադրանքներով ձեռնարկուած կամ եւ կալանաւորուած են ընդդիմադիր առաջնորդներ, պատգամաւորներ, քաղաքացիական հասարակութեան գործիչներ, այդ թւում՝ բարձրաստիճան հոգեւորականներ: Այս անձինք լիովին համապատասխան են Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բանաձեւով սահմանուած քաղաքական բանտարկեալների չափանիշներին:

«Մրանք տեսնելի եւ փաստագրուած իրողութիւններ են, որոնք արձանագրել են նաեւ միջազգային կազմակերպութիւնները՝ նշելով, որ Հայաստանում արձանագրուել է ընտրական ժողովրդավարութեան անկում, եւ 2016-ից ի վեր որեւէ եական բարելաւում չի գրանցուել:

«Առաւել մտահոգիչ են Հայ առաքելական եկեղեցու դէմ յարձակումները: Վարչապետն անձամբ է պահանջում Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարուելը՝ խաթարելով Եկեղեցու եւ պետութեան սահմանադրական տարանջատումը: Ամենայն Հայոց կաթողիկոսի նկատմամբ յարուցուել է քրեական գործ եւ կիրառուել է երկրից դուրս գալու արգելք,

Շար.ը՝ էջ 6

ԵՐԵ ԼՈՒՈՒԹԻՒՆԸ ՄԵՂՍԱԿՑՈՒԹԻՒՆ Ե, ԻՍԿ ԽԻՂՃԸ՝ ՄԵՂԱԳԻՐԵԱԼ

«Ում խղճի վրայ կը մնայ արցախցու խիղճ մարմնաւորող ղեկավարների դատը»

ՀԱՏԻՍ

Արցախի անցեալ ու ներկայ ղեկավարների դատավարական ճակատագիրը մի ձեւակերպմամբ բնորոշելը անհնարին է:

Եթէ մէկ բառով՝ նրանք արժանապատուօրէն իրենց վրայ վերցրին արցախահայութեան անփորձանք տեղահանութեան ամբողջ ծանրութիւնը: Ոչ որպէս անձնական ծախսողով, այլ՝ որպէս պատմական պատասխանատուութիւն: Սա որքեղք էր ու ցաւ ոչ այնքան իրենց համար, որքան՝ այն խղճի, որին նրանք մարմնաւորում են:

Անհրաժեշտ է յստակ արձանագրել. Արցախի ղեկավարները արցախահայութեան խղճի վրայ չեն մնացել: Ընդհակառակը, նրանք եղել են այդ խղճի մարմնաւորումը: Ազատագրական պայքարը միայն ռազմաքաղաքական գործընթաց չէ, այն խղճի շարժում էր, արժանապատուութեան ապստամբութիւն, ինքնութեան գիտակցում: Այդ պայքարի ընթացքում ձեւաւորուած քաղաքական ու ռազմական ղեկավարութիւնը կրում էր ոչ միայն որոշմաների պատասխանատուութիւնը, այլեւ՝ ժողովրդի գոյաբանական ինքնազգացողութիւնը:

Այսօր նրանց դատում են ոչ թէ որպէս անհատներ, այլ՝ որպէս խղճի կրողներ: Դատում են այն գաղափարը, որ ժողովուրդը կարող է իր հողի վրայ ունենալ՝ իր ծայրը, իր պաշտպանութիւնը, իր պատմական շարունակականութիւնը: Այդ դատը, սակայն, չի մնացել միայն դատարանների պատերի ներսում:

Հայաստանի ներկայ իշխանութիւնները եւս ձեռքերը լուսնալույծ այս իրողութեան վրայ՝ «առաջ նայելու» հռետորաբանութիւնը հաւասարեցրին անցեալ չունենալու հետ: Իսկ անցեալ չունենալը քաղաքական դիքորոշում է: Դա ինքնութեան կորուստ է: Ով չի ընդունում իր անցեալը, դատապարտում է իրեն լինել օտար՝ սեփական ներկայում: Հողը պատմութիւն է:

Իսկ պատմութիւնը չեն մուրում: Պատմութիւնը ապրում են եւ ապրելով՝ յիշեցնում են, որ ժողովուրդներն ունեն ինքնութեան սեփական անձնագիր: Այդ անձնագիր առաջնորդող էջում նշուած են ոչ միայն ծննդավայրն ու լեզուն, այլ նաեւ՝ պաշտպանութեան իրաւունքը, արժանապատուութեան սահմանը, գոյութեան օրէնքը: Իսկ այդ անձնագրի սեփականատերը պետք է պաշտպանուած լինի հենց այդ առաջնորդողի բառով ու կետով:

Այստեղ անխուսափելի է խօսել ժողովրդի մասին՝ որպէս հաստատութիւն: Ժողովուրդը միայն քուէարկող զանգուած չէ, այն գիտակցող օրկանիզմ է: Իսկ օրկանիզմը, երբ ցաւ է զգում, ունի երեք ճանապարհ՝ զգալ, հակազդել եւ մտածել բուժման մասին: Սակայն ժամանակակից քաղաքականութեան մէջ երբեմն առաջարկում է նաեւ այլ «մեթոտ». ցաւի տակ «սրկուել» մոռացութեամբ, կարճատեւ հանդիման, կեղծ «պաշտպանուած լինելով»: Նիկոլ Փաշինեանի ու իր խմբի կողմից բազմիցս բարձրաձայնուած «կանեփային» քաղաքականութիւնը, որպէս փոխաբերութիւն, դառնում է ինքնապաշտպանութեան կեղծ ձեւ, որ իրականում խորացնում է ինքնութեան հիւանդութիւնը:

Համաշխարհային փորձը ցոյց է տալիս, որ նման դեպքերում քաղաքական ղեկավարների գերեզմանը հազուադեպ է ընկալուել որպէս արդարադատութիւն: Անելի շուտ այն նմանում է արտայանձնման՝ քաղաքական հաշիւների, ուժային հաւասարակշռութիւնների եւ լուրջութեան պայմանագրերի շրջանակում: Արցախի ղեկավարների պարագայում եւս մենք գործ ունենք ոչ թէ իրականացնել, այլ քաղաքական գործընթացի հետ, որտեղ դատը կայանում է ոչ թէ մեղքի ապացոյցներով, այլ գոյութեան փաստի դէմ:

Եւ այստեղ խորքը կրկին վերադառնում է մեզ: Ո՞ւմ խղճի վրայ մնայ այդ դատը: Թերեւս այն մնաց բոլոր նրանց վրայ, որոնք լռեցին: Բոլոր նրանց վրայ, որոնք «առաջ նայելու» անունով համաձայնուեցին աչք փակել անցեալի վրայ...

Խիղճը մոռացութիւն չի ճանաչում: Այն սպա-

«ԱԼԻԶ»

Շար.ը՝ էջ 6

ԽԱՂԱՂՈՒԹԵԱՆ ԱՆՈՒՆՈՎ ԼՈՒՈՒԹԻՒՆ, ԻՍԿ ԼՈՒՈՒԹԵԱՆ ԵՏԻՆ՝ ԱԶԳԱՅԻՆ ՆԱՀԱՆՉ

Պաքուն այսօր կը փորձէ պատմութիւնը վերածելէ՝ Արցախի ինքնորոշման իրաւունքի վրայ հիմնուած ազգային-ազատագրական շարժումը ներկայացնելով իբրեւ «սահաբեկութիւն»: Սակայն ժողովուրդը մը, որ իր պատմական հողին վրայ կը պայքարի գոյութեան, անվտանգութեան եւ արժանապատուութեան համար, չի կրնար սահաբեկիչ կոչուիլ միայն այն պատճառով, որ մերժած է ենթարկուիլ բռնապետական իշխանութեան:

Արցախեան շարժումը ծնունդ առաւ միջազգային իրաւունքի ամրագրած ինքնորոշման սկզբունքին: Ան ծնունդ առաւ այն գիտակցութեան, թէ ժողովուրդը ինք է որոշողը իր ճակատագիրը: Այս իրաւունքը չեն ստեղծած հայերը. անիկա ամրագրուած է միջազգային փաստաթուղթերու մէջ եւ դարձած՝ տասնեակ պետութիւններու անկախութեան եւ գերիշխանութեան հիմք:

Բայց, ինչպէս երէկ, այսօր եւս Պաքուն ոչ միայն կ'անտեսէ այդ իրաւունքը, այլ նաեւ կը փորձէ զոհ դարձնել մեղաւոր: Ազգայեանի նախագահի օգնական Հիլմէթ Հաճիբե օրեր առաջ յայտարարեց, թէ՛ վստահութիւն չունենալով միջազգային քրեական ատենակի հեղինակութեան վրայ՝ իրենք որոշած են «արդարութիւնը» իրենց ձեռքով լուծել: Այս յայտարարութիւնը սովորական քաղաքական արտայայտութիւն մը չէ. բացայայտ խոստովանութիւն մըն է, որ միջազգային իրաւունքը

իրենց համար պայմանական է, իսկ դատապահիչ՝ ուժի գործիք:

Երբ պետութիւն մը կը յայտարարէ, որ ինք է որոշողը՝ ո՛վ է մեղաւոր, ո՛վ՝ արդար, եւ կը խօսի Արցախի ժողովուրդին ու Պաքոյի բանտերուն մէջ պահուող քաղաքական բանտարկեալներուն մասին, այդ պահուն հարցը կը դառնայ քաղաքակրթական:

Սակայն ամենասարսափելին պաշտօնական Երեւանի լուրջութիւնն է:

23 սեպտեմբերը դարձաւ Արցախի հայութեան բռնի տեղահանութեան խորհրդանիշը: Նոյն օրը Հայաստանի Ազգային ժողովի մէջ ինչեցին ձայներ, թէ այդ օրը պետք է դիտարկել իբրեւ Հայաստանի «իսկական անկախութեան օր»: Անկախութիւն՝ որո՞ւ հաշուով: Անկախութիւն՝ հայրենագրութեան ժողովուրդի՞ն, թէ՛ անկախութիւն՝ ազգային պարտաւորութիւններէն հրաժարուելու:

Անկախութիւնը չի չափուիլ լքուած քաղաքներով եւ գաղթի ճամբան բռնած հազարաւոր ընտանիքներով: Անկախութիւնը պատասխանատուութիւն է, ոչ՝ փախուստ:

Այս կողմնորոշումը կրնայ ճակատագրական ըլլալ ոչ միայն Արցախի, այլեւ ամբողջ Հայաստանի ապագային համար: Այս բոլորին վրայ կը զուգարկի մէկ այլ վտանգաւոր հանգամանք: Անկայտ է, որ Եւրոպական Միութեան շրջանակներ, արեւմտեան քաղաքական ուժեր, ինչպէս նաեւ Թուրքիա ու

Ազգայեան շահագրգռուած են, որ ներկայ իշխանութիւնը յաղթանակ արձանագրէ յունիսի խորհրդարանական ընտրութիւններուն: Երբ արտաքին ղեկավարները բացայայտ կամ քողարկուած միջոցներով կը նպաստեն քաղաքական ներքին մթնոլորտի մը ձեւաւորման, հարցը այլեւս միայն դիւանագիտական համակարան չէ, այլ՝ չափուած, ձեւուած կողմնորոշում: Հայաստանը նոր Վրաստանի եւ Ուրբանիոյ վերածելու հերթական նախափորձ...

Արդե՞ք սա պետական գերիշխանութեան նուաստացում չէ:

Արդե՞ք սա գերիշխանութեան սահմաններու վտանգաւոր խախտում չէ:

Խաղաղութիւնը արժեք է, բայց խաղաղութեան անունով լուրջութիւնը՝ զգայնութեան վտանգաւոր թուլացում: Հայրենիքը այսօր կը ննջէ խաղաղութեան խոստումներով, մինչդէռ անոր հեղինակութեան կշիռը կը սպառի, ազգային իրաւունքները կ'անտեսուին:

Արցախեան շարժումը իրաւունքի եւ գոյութեան հարց է: Ան ազգային արժանապատուութեան արտայայտութիւն է: Իսկ լուրջութիւնը, որ կը փորձէ զայն մոռացութեան մատնել, քաղաքական յստակ դիքորոշում է:

ՓՈԽՆԱԽԱԳԱՀԸ ԱՐԴԵՕՔ ԿԸ ՀԱՄԱՐՉԱԿՈՒԷՐ

Միացեալ Նահանգների փոխնախագահ Ճեյ. Տի. Վանսը կը համարակուէ՞ր սրբագրել հրեաների Ողջակիզումի կոթողին իր պաշտօնական այցը Իսրայելում, կամ՝ որեւէ այլ երկրում, անշուշտ ո՛չ:

Բայց կարողացաւ շատ հեշտօրէն դա անել հայ ժողովրդի դէմ գործարկուած մեծագոյն Ֆեղասպանութեան յուշակոթողը այցելելուց յետոյ:

Ինչո՞ւ...
Թէեւ հարցս իր պատասխանն ունի, սակայն կըրկին մնում է հարց՝ ուղղուած մեր հասարակութեանը:

Գիտենք, որ Հայաստանի ղեկավարը ինքը իր ողջ կազմով բացայայտօրէն ուրանում է իր ժողովրդի դէմ կատարուած Ֆեղասպանութիւնը, թուրքերին պատասխան տալուց սարսափած իր պատմութեան անհերքելի փաստի յուշարձանին չի առաջնորդում իր երկիր ժամանած մեծարգոյ հիւրին (որի այցով պարծենում է ինքը՝ այն համարելով դարի եւ իր իշխանութեան մեծագոյն ձեռքբերումը), բնականաբար չէր կարող ծայտուն հանել, քննադատել մէկին, ում համար էլ բնական երեւոյթ է ցեղասպանութիւնները կոծկելը, ցեղասպաններին պաշտպանելը: Սակայն հասարակութիւնը, ժողովուրդը ինչո՞ւ լռեց, չէ՞ որ դա իր արհեստագործի, իր հարազատների ապրած նախնիների վկայութիւնն է, յիշեցումը՝ սերունդներին, դրա գոյութեամբ՝ թշնամու արարքը աշխարհին ներկայացնելու միջոցը: Ինչո՞վ արդարացել յատկապէս մտա-ւորականների, պատմութեան ոլորտում աշխատողների անտարբերութիւնը, չէ՞ որ իրենց վրայ է դրուած երկրի պատմութիւնը չխեղաթիւրելու պատասխանատուութիւնը:

Սակայն ի՞նչ են պահանջում, երբ մի ողջ Արցախ համարուեց դարաւոր Ազրայէժան, սահմանները առանց ծայտունի փոփոխուեցին, իսկ մեր պատմաբանները իրապէս «արժանապատօրէն» պահեցին իրենց, ծայտուն չհանեցին:

Ե՛րբ է խախտուելու, վերանալու այս երեսպաշտութիւնը, համատարած լուրջութիւնը, սուտի եւ խեղաթիւրումների պաշտպանութիւնը, այս ողորմելի իշխանութեան քարոզչութեանը զոհ դառնալով՝ նրա իւրաքանչիւր քայլին հետեւելը, այն ընդունելը:

Դեռ քանի՞ դար պարելու ենք այսպէս ոտնատակ, օտարների ողորմութեան վրայ յոյս դնելով, նրանցից սպասելով մեր ձեռքից ինքնակամօրէն տուածի փրկութիւնը:

Հետեւում են մեր ժողովրդի ոգեւորութեանն ու սպասելիքներին փոխնախագահ Ճեյ. Տի. Վանսից, մարգարէներից հրաշք սպասողների նման, նոյնիսկ նրա այցելութեան հետեւող ոգեւորութեանը, նայում են իրեն շրջապատող մեր ողորմելի ղեկավարութեան դրամի խոստումով հարբած ազգի հայեացքներին եւ ճանապարհելուց յետոյ նրանց յաղթական կեցուածքներին,



Լուծեան բերողները եւ որոնք նոյն ջերմեանդութեամբ, բայց արդէն բացայայտօրէն, աշխարհում հաստատած իրենց նոր օրէնքով (New orders), որի ջատագովն է նոյն ինքը Վանսը, առանց թաքցնելու, ամէն կերպ աշխատում են պահել իրենց հաւատարմօրէն ծառայած այս վոհմակին, մինչեւ իրենց ծրագրերի վերջնական իրականացումը:

Այնպէս որ, այս ընթացքով, ինչով շարունակում էք պարել, յոյս չունենաք, որ կ'ազատուէք ներկայ վարձկան իշխանութիւնից եւ գոյատեւելու համար երկիր կ'ունենաք: Վստահ եմ՝ կըրկին թերահաւատօրէն եք ընդունելու այս ամէնը, այնպէս, ինչպէս ընդունեցիք 8 տարի առաջ մեր բացայայտումը այն մասին, թէ ո՞վ իշխանութեան բերեց այս ազգակործաններին, որոնց գուրգուրանքով պահեցիք, նուիրուածութեամբ ընդունեցիք բացայայտ խարդախութեամբ իր վերընտրութիւնը եւ երկիրը կործանած իր բոլոր գործողութիւնները:

Հօրագոյն երկրի փոխնախագահը, ումից սպասում էք ձեր փրկութիւնը, յայտարարում է իր քրիստոնեայ լինելը, նոյնիսկ շեշտում է մեր որպէս ազգ առաջին քրիստոնեութիւն ընդունած լինելը, բայց որպէս ջերմեանդ հաւատացեալ՝ ոչ միայն չի տեսակցում Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, նոյնիսկ չի այցելում Էջմիածին՝ տեսնելու այդ հնագոյն վկայագիրը, իսկ մենք ակնաչնչերս կախ լսում ենք, մեզ հպարտ գգում, որ նա գիտէ մեր մասին, բայց ցոյցի չենք տեսնում ու գոռում, որ ներկայ իշխանութիւնը, որին թիկունք էք կանգնում, յարգարժան փոխնախագահ, պայքարի է դուրս եկել մեր հաւատքի դէմ, փորձում է վերացնել այն, մինչեւ իսկ վեհափառի դէմ քրեական վարոյթ է սկսել: Փոխարենը՝ հետեւում ենք այս ողորմելի բանակին ոչնչացնելու հայոց կաթողիկոսութիւնը:

Սա նոյնպէս մեր ստրկացած վիճակի փայլուն ապացոյցներից մէկն է: Մենք ձայնագուրկ ազգ ենք ոչ միայն օտարների առաջ, այլ նաեւ՝ ինքներս մեր ներսում, ամէն ինչում: Մենք սիրով ենք պահպանում բռնապետներին ու թուրքերի կամքը կատարողներին:

Վերջերս Աստրախի այցելած Իսրայէլի նախագահ Իցհակ Հերցոգի դէմ, որը պաղեստինցիների ոչնչացման, նրանց ցեղասպանութեան, սովամահութեան մատնած մեծագոյն պատասխանատուներից մէկն է, որն անպաշտպան պաղեստինցի երեխաների եւ անօթեան ժողովրդի վրայ նետուող ռումբերի վրայ հպարտօրէն եր ստորագրում, աստորալացիները ցոյցի ելան՝ պահանջելով նրա անմիջական հեռացումը իրենց երկրից, շնանդրօծելով, մեղադրելով նրան պաղեստինցիների հանդէպ գործած ցեղասպանութեան մէջ: Պաղեստինցիները աստորալացիների ի՞նչն են, որ նոյնիսկ խստօրէն արգելուած ցոյցի համար դատարան դիմելով՝ ցոյցի իրաւունք են պահանջում, տասնեակներով էլ ձերբակալում են, բայց իրենց բողոքն ու պահանջն են պնդում, բացայայտում, դատապարտում են ցեղասպաններին:

Իսկ մենք՝ որպէս ժողովուրդ, այնքան ենք ստրկացել, որ երկրի ղեկավարը մեր ցեղասպանների կողմից թրջական մրցանակ է արժանանում, մենք առանց բողոքի ընդունում ենք է՛ւ իրեն է՛ւ այդ մրցանակը՝ առանց անդադառնալու, որ դա՛ որպէս հատուցում, մեր ոչնչացման համար է տրուած:

Անշուշտ այս դեպքում զարմանալի է գարնանալին, երբ դաւադիր պատերազմ կազմակերպած եւ երկրի տարածքներ թռչնամուն յանձնած, մնացածն էլ աճուրդի հանած ղեկավարը այժմ էլ իր դիրքը ապահոված, բռնապետ դարձած՝ դեռ իշխում է, եւ քանի որ խոստովանութեան ծառայում է Արեւմուտքի թրջամետներին, կատարում նրանց բոլոր պահանջները, երկիր ժամանած փոխնախագահը շեշտում է նրա վերընտրութեան անհրաժեշտութիւնը իրենց համար, քանի որ դեռ աւարտին չի հասցրել իր ծառայութիւնը:

Ինչպէս գիտեք, Արեւմուտքը այլ երկրների ընտրութիւններին միջամտելու փայլուն փորձառութիւն ունի եւ ամենեւին այլեւս չի թաքցնում, յատկապէս իրենց համար կարեւոր է այնպիսի մէկը, ինչպիսին մեր ոչնչութիւնն է, որ մի ողջ երկրամաս յանձնեց թշնամուն, հարիւր հազարաւոր բնիկ ժողովուրդ տեղահանեց իր հողից, տասնեակ գերիներ Պաքուի բանտներում իրենց վճիռը ստացան իր մատնումով, եւ հիմա իր ողջ երկիրն է տրամադրում նրանց, սրանից աւելի յարմար թեկնածու որտեղի՞ց կրկին գտնեն: Թէեւ իրենց վարձատրումով շատ հեշտ է գտնելը, յատկապէս՝ մեր երկրում, բայց դրանց վերապատրաստելու համար ժամանակ է հարկաւոր, իսկ աշխարհի «նոր օրէնք» ստեղծողների համար ժամանակը դրամի կորուստ է:

Ահա թէ ինչո՞ւ մենք երբեք մեծ երկիր չդարձանք, քանի որ մենք գիտենք դաւաճաններին երկրպագել, շահի բերումով հաստեղծ ուրանալ, իրար մատնել, ուժի առաջ սողալ, յատկապէս թուրքի առջեւ մենք գիտենք նուաստանալ, մենք գիտենք խեղճանալով կեանքի իրաւունք մուրալ օտարներից, գիտենք ներել է՛ւ ցեղասպաններին է՛ւ դաւաճաններին:

Մենք կողքով ենք պայքարի մեր կամքը, ոչնչութիւնների մի խումբ կարողացաւ անել այն, ինչ չկարողացան անել սուլթաններն ու երիտթուրքերը: Մի ողջ սերունդ քերեցին ու տարան, եւ հիմա ազգը անգլուխ, անբազուկ խեղճանում է թուրքերի շահերը պաշտպանող զրահարկուած պատնէշ դարձած ներկայ ողորմելի, ցնցոտի իշխանութիւնը պահողների առաջ:

Ո՛րք են մեր արտաքին աշխարհի յարաբերութիւնների



կարծես իրենք լինեն արդէն մի-մի վանսեր, առաւել խղճահարութեամբ են լեցում մեր ժողովրդի հանդէպ:

Ինչպէ՞ս երաւ, որ այսպէս անգլուխ մնացինք, այսքան ոչնչացանք, որ անբարոյ իշխանութեան հետեւից 8 տարի ընկած, որն առաջնորդում է միմիայն թշնամու շահերն ու նրանց հետագայ ծրագրերը իրագործելով, դեռ շարունակում է իշխանութեան մնալ, շարունակում է իր հետեւորդների բանակը բազմացնել:

Թէեւ կրկնութիւն է, բայց մեր գոյատեւման բացայայտ անկումը ինձ ստիպում է մեր հանրութեանը դիմել, զգաստանալու, լրջօրէն մօտենալու մեր հետագայ գոյութեանը՝ որպէս պետութիւն եւ որպէս ազգ:

Փոխանակ ներկայ վարձկան իշխանութեան կիրակնօրեայ ելեղեցական ստորացուցիչ երթելեկին շարունակելու մաս կազմել, նրա գիշերային թմբուկի տակ խելակորոյս պարելու, ամերիկեան «ներդրումների» երազանքով հարբելու, Ամենայն Հայոց վեհափառի ձերբակալութեանը մաս կազմելու, ժամանակն է, որ հետեւէք, թէ ի՞նչ ծրագրեր են մշակում նոյն Ամերիկայի կողմից մեր տարածաշրջանի համար, մեր թշնամի երկրի հետ, եւ արդեօ՞ք մենք՝ որպէս անկախ երկիր, ասելիք ունենք ու տեղ ենք զբաղեցնում նրանց ծրագրերում, թե՞ մեզ համարում են ոչ թէ պետութիւն, այլ՝ կարգ ճամբաբաժին, որի միայն փոշուց ենք օգտուելու, այն էլ՝ Ալիւի ողորմածութեամբ:

Եթէ կարուէիք՝ ձեր կերուխումներից, վեհափառի վերացնելու երթից, դեռ շարունակուող եւ գալիք ընտրապայքարում նոր թափ առած նախկինների վարկաբեկելուց, Դաշնակցութեան դէմ վայրահաչելուց եւ մի փոքր հետեւէք տարբեր տեղերում, տարբեր առիթներով նոյն Վանսի ելոյթներին, նրա տուած հարցազրոյցներին, կը հասկանալիք իր երկրի որդեգրած գաղութատիրական, աշխարհաքաղաքական հայեացքները եւ կը գիտակցեիք, որ իրապէս մենք՝ որպէս պետութիւն, ոչինչ ենք ներկայացնում իրենց համար, յատկապէս՝ ներկայ իշխանութեամբ, որոնք աւելի շատ ընդունում են որպէս գործիք Թուրքիոյ հետ իրենց ապագայ ծրագրերի իրագործման համար, քան ընդունում՝ որպէս երկրի ղեկավարների: Մեր երկիրը ղեկավարում է ոչ թէ իրենց, այլ՝ թուրքերի կողմից, ամերիկեան շահերի համար:

Դուք նոյնիսկ չէք հարցադրում, թէ ինչո՞ւ յանկարծ, յատկապէս՝ այս օրերին, երբ մեր հարեան Իրանի դէմ մեծ պատերազմի է պատրաստում Ամերիկան, մեր երկիր է այցելում փոխնախագահը: Աւելի ճիշդ՝ վայրէջք է կատարում իր վերջնական նպատակակետ Ազրայէժան հասնելուց առաջ: Իսկ այդ կարծ, հապճեպ ժամանակում հասցնում է յայտնելու իր աջակցութիւնը իրենց հաւատարմօրէն ծառայած ներկայ նիկոլազավին: Յուսամ՝ հիմա ժողովուրդը վերջնականօրէն հասկացաւ, թէ որոնք են այս թրջածիններին մեր գլխին կապողները, իշխա-

ՀՈՎԻՆ ԽԱՂԸ



Ձմեռ է: Փետրուար ամիս: Զեսապի քաղցր առաւօտը ո՛ր, քաղաքի առաւօտը ուր: Զեսապ, երբ առաւօտեան աչքը կը բանաս ու գարնան թէ ամրան պատուհանէն դուրս կը նայիս, երկնքի գեղեցիկ կապոյտը կը վայելես: Արեւուն ջերմացնող շողերը մեղմիկ-մեղմիկ դեմքը կը շոյեն, եթէ շուտով գոհունակութեան ժպիտովդ պատասխան չտաս անոնց, գորաւոր տաքութեան ու լոյսի կը վերածուին ու աչքերդ կը կծկեն: Հետզհետէ հորիզոնին վրայ բացուող արեւուն կարմիր եւ նարնջագոյն երանգները հերթ կը փոխեն ու միաձուլուելով՝ գոյն կու տան անոր ամօթխած դէմքին, մինչ թռչունները իրենց ճռուողիկով լուսաբաց կ'աւետեն: Ձմրան ու աշնան մերթ ամպերու կուտակումին ու ձեւափոխումին, մերթ փայլատակումին ու որոտումին ակնատեսէ կ'ըլլաս:

Բնութեան այս գեղեցիկ պատկերները քաղաքի մէջ չես տեսներ: Հոն, առաւօտեան, հագիւ աչքերդ կը բանաս, պատուհանէդ դուրս կը նայիս, բարձրահասակ շէնքեր, դրացիներու պատշգամբը փռուած լուացք, կամ այլ պատշգամբի վարագոյրը կը տեսնես, բախտաւոր պարագային՝ ծաղկաւոր կամ գծաւոր: Օրուան ծնունդը կ'աւետէ ինքնաշարժներուն աղմուկը:

Զեսապ եմ, սակայն ձմեռ է ու փետրուար ամիս: Առաւօտեան կանուխ ժամերուն, երբ քունը մեղրեւ աւելի քաղցր է, գարթօցից ժամացոյցի մեղմ ձայնը փողերախումբի գրնգրոյն նման կը հնչէ, կը ջղայնացնէ ու անուշ բունս կը խանգարէ: Քնացած վիճակիս մէջ հագիւ կը գտնեմ ժամացոյցը ու վերջ կու տամ անոր ձայնին: Աշխատանքի ամէն օրուան նման՝ պետք է շարժիլ ու պատրաստուիլ ըզպարոց երթալու: Միայն չհասկնաք, աշակերտուկի չեմ, ուսուցչուի եմ: Վերմակս գլուխս անդին կը շարժեմ ու հայեացքս կ'ուղղեմ պարտեզին նայող պատուհանին: Երկնքի մոխրագոյն ամպերը ծուռ-ծուռ կը նային, արեւուն գեղեցիկ շողերուն խառնուող հովը իր տեսակ-տեսակ սուլոցներով ոչ միայն պատուհանը կը խփէ, այլ իր գտած ճեղքէն ներս սահելով՝ տան չորս դին կը թափառի: Այս ցուրտ առաւտուն հովին սուլոցին արձագանգելու ո՛չ ժամանակ կայ, ո՛չ ալ տրամադրութիւն:

Անկողինէս դուրս կը նետուիմ, կը սկսիմ արագ-արագ պատրաստուիլ, երկի գիշերուընէ արդէն պատրաստած պաղ հագուստներուն մէջ կը փորձեմ տեղաւորուիլ, փոխանակ անոնք զիս տաքընտելու՝ ես զիրենք կը տաքցնեմ: Ու դող մը կը ցնցեմ արմիսս: Տաքուն թէյը ումա ումա ումա օգնութեան կը հասնի, դպրոցի ակրատներս ալ կը պատրաստեմ ու մէկ աչ, մէկ ձախ վազվզելով՝ առաւօտեան պատրաստութեան արարողութիւնն աւարտին կը հասցնեմ: Վզկապս կը փաթեմ, հաստակ վերարկուս կը հագնիմ ու շէնքի դռնէն դուրս կը վազեմ՝ դպրոցի ճամբան բռնելու:

Հագիւ քանի մը քայլ նետած՝ հովը դեպի ետ կը իրէ գիս:

- Տեսնե՞ք՝ ո՞վ աւելի ուժեղ է, ե՛ս, թե՛ դուն,- կը մրթմրթայ ականջիս:

- Ո՞վ պիտի մրցի քեզի հետ: Ես այս նիհարիկ մարմինով: Ձմեռնային հաստակէ հագուստներուն մի՛ նայիր: Վզկապ, ձեռնոց գունդ ու կլոր արարածի մը վերածած են գիս: Մարմնիս հաւասարակշռութիւնը կը փորձեմ պահել ու ճամբաս շարունակել:

Դարձեալ հովն էր, այս անգամ վզկապիս ծայրէն բռնած՝ կը քաշքշէր գիս ու այնքան գորաւոր կը փչէր, որ դէպի թոքերս քաշած շունչիս ուղղութիւնն իսկ կը փոխեր... վա՛յ, վո՛ւյ, շնչասպառ պիտի ընէ գիս այս խելագարը:

Երբ Զեսապի փողոցներէն քալես, ոչ մէկ պատսպարուելու միջոց ունիս, դուն, բնութիւնն ու լեռները ձեր ճակատագրին դէմ յանդիման կը կանգնիք պարագայէ:

Փա՛րջ Աստուծոյ, դեռ ողջ եմ: Սարսափած՝ երկար շունչ մը կը քաշեմ, վզկապս որպէս վահան կը փաթեմ վզի եւ ուսերուն ու մինչեւ ռուկներս հասցնելով՝ պատ մը կը բարձրացնեմ հովին դէմ: Աչքերս հովէն սարսափած ու կծկուած՝ ակնոցիս տեղին կը պատսպարուիմ:

- Ա՛յ խելսը հով, այս ի՞նչ կատաղի կը փչես, հոգի՛ս պիտի առնես,- կը գանգատիմ:

Քայլերս աւելի մեծ կը սկսիմ նետել: Այս ի՞նչ փորձանքի հանդիպեցայ, ինչպէ՞ս հասկնեմ այս խելագար հովուն, որ խաղի ո՛չ ժամանակ ունիմ, ո՛չ ալ տրամադրութիւն:

Դպրոցին ճամբան երբեք այսօրուան պէս երկար չէր թուացած ինձի: Բայց պետք էր շարունակել, շուտով գանգն ալ կը հնչէ: Ուշացումս թէեւ ուրախութիւն պիտի պատճառէ աշակերտներուն, սակայն անել կարողութեան պիտի մատնէ գիս: Ուժեղ լարել կը փորձեմ ու կը շարժիմ աւելի ինքնավստահ: Դպրոցի զիլ գանգին հետ կը հասնիմ վերջապէս:

- Բարի՛ լոյս,- կ'ըսեմ ու անոնց հասկնալի ժպիտը փոխարդարծելով՝ աշակերտներուն հետ դասարան կը մտնեմ: Անոնց փայլուն աչքերը մոռցնել

ՊԱՏԵԹՊՈՒ

ԱՅՍՕՐ՝ ՀՄԸՄ ԱՆԹԻԼԻԱՍ - ԷՆ.ԷՍ.ԷՅ.



Այսօր ժամը 20:30-ին, «Աղբալեան-ՀՄԸՄ» մարզամշակութային համալիրի «Ատոմ Եւ Սելլա Թնճուկեան» դաշտին վրայ ՀՄԸՄ Անթիլիաս պիտի հիւրընկալէ ԷՆ.ԷՍ.ԷՅ.-ը՝ աղջկանց ախոյեանութեան դարձի իր երկրորդ մրցումին:

Պէյրուսի նման խումբեր կրնան անակնկալ արդիւնք ձեռք ձգել: Կ'ակնկալուի, որ համակիրները դաշտ ներկայանան եւ խումբը քաջալերեն 40 վայրկեան՝ օգնելով, որ նոյնիսկ պահեստի մարզիկները լաւ ելոյթ ունենան: ՀՄԸՄ Անթիլիաս 8 յաղթանակ արձանագրած է Ռիատիի նման, մինչ Ազուր 7 յաղթանակ արձանագրած է 2 պարտութիւն կրած է:

ԱԹԼԵԹԻԶՄ

ԵՐՈՒԱՆԴ ՄԿՐՏՉԵԱՆ ԵՒ ԳՈՌ ՅՈՎԱԿԻՄԵԱՆ ՈՍԿԻ ՄԵՏԱԼՆԵՐ ՇԱՐՅԵՑԱՆ



Հայաստանի աթլետիկայի հաւաքականի անդամ Երուանդ Մկրտչեան Պալքանեան ձմեռնային խաղերու ոսկի մետալ շահեցաւ:

Վազքի մրցումներուն 3:42.29 վայրկեան ժամանակ ձեռք ձգեց՝ խլելով ոսկի մետալ:

ՊԱՏԵԹՊՈՒ

ՀՈՒՓՍ ՇԱՐՅԵՑԱՒ ԵՐԵՒԱՆԻ ՄԷՉ



Երեւանի մէջ վերջ գտաւ պասքէթպոլի Եւրասիական մրցաշարը, ուր Լիբանանի Հոսիս ակումբը դարձաւ տիտղոսակիր՝ ասարտականին յաղթելէ ետք Օրպի (Կրաստան) խումբին, 82-91 արդիւնքով:

Ուրարտուի, Երեւանիին եւ Հատիսիին: Հետաքրքրականը այն էր, որ 3-րդ դիրքի մրցումին ալ Ուրարտու 91-82 արդիւնքով պարտութեան մատնեց Երեւանին:

ՁՄԵՆԱՅԻՆ ՈՂԻՄՊԻԱԿԱՆ ԽԱՂԵՐ

ՄԻԼԱՆ - ԶՈՐԹԻՆԱ 2026-Ի ՈՂԻՄՊԻԱԿԱՆԸ ԱՄԱՐՏԵՑԱՒ

Կիրակի գիշեր Միլան - Զորթինա Ողիմպիական ձմեռնային 25-րդ խաղերը աւարտեցան հիւրընկալ քաղաքներու՝ Միլանոյի եւ Զորթինա Տ'Ամփեցոյի ջահերը մարելով, մինչ փակման հանդիսութիւնը տեղի ունեցաւ պատմական «Վերոնա Արենա»-ին մէջ, որ կը գտնուի Միլանի եւ Զորթինայի ճամբուն կէս հեռաւորութեան վրայ:



Միջազգային ողիմպիական կոմիտէի նախագահ Թոմաս Բախը յայտնեց, որ կազմակերպիչ երկիրը նոր եւ բարձր մակարդակի ձմեռնային խաղեր ներկայացնելով, ապագայի գծով շատ բարձր չափանիշ մը:



Յառաջիկայ ձմեռնային խաղերը տեղի պիտի ունենան դրացի Ֆրանսայի մէջ, որ ստացաւ Ողիմպիականի դրօշակը՝ պաշտօնական ձեռք ստանձնելէ ետք արարողութեան սկիզբը: Նոյն «տարածում» ձեռքով, 2030-ի ձմեռնային Ողիմպիական խաղերը տեղի պիտի ունենան Ալպիան լեռներուն եւ ծովեզրեայ Նիս քաղաքին մէջ, մինչ սառնոյցի վրայ վազքի մրցումները տեղի պիտի ունենան կա'մ Իտալիոյ, կա'մ ալ Նետերլանտներուն մէջ:

116 մետալներ բաժնուցան 8 ողիմպիական մարզաձեւերու 16 կարգերով, 17 օրերու վրայ տեղի ունեցած մրցումներէ ետք: 50 քմ տղոց եւ աղջկանց Զրոս Զաունթրիի մետալները բաժնուցան



Զովենթիի միջոցով, Վերոնայի մարզադաշտին վրայ:

թենէն ետք, պալէ պարող Ռոպերթո Պոլլէ իր առաջին բացօթեայ ելոյթով փայլուն օդակի մէջ կատարեց իր «արեւ»-ի ելոյթը՝ մասնակցութեամբ իտալացի երգչուհի ժան Թիլիէ:

Հիւրընկալ Իտալիա իր պատմութեան առաւելագոյն մետալները շահեցաւ ձեռք ձգելով 30 մետալներ՝ 10 ոսկի, 6 արծաթ եւ 14 պրոնզ, բարելաւելով իր նախկին մրցանիշը՝ 20 մետալներ, որ 1994-ին Լիլիհեմըրի Ողիմպիականին շահած էր:

Մօտ 12 հազար հանդիսատեսներ ներկայ էին փակման հանդիսութեան, որ աւելի «մտերմիկ» էր բաղդատմամբ բացման հանդիսութեան, ուր 60 հազարէ աւելի համակիրներ կային շատ աւելի մեծ «Սան Սիրօ» մարզադաշտին մէջ:

Փակման հանդիսութիւնը մեծ մասամբ յագեցած էր իտալական պարի եւ երգի քնարական օփերայէն մինչեւ 20-րդ դարու իտալերէն երգերով, մինչ Տի.Ճէյ. Կապրի Փոնթէ իր եղանակներով 1.500 աթլետներ պարել տուաւ իր հետաքրքրական երաժշտութեամբ: 2,5 ժամ տեւած արարողու-

Նորվեկիա շահեցաւ առաւելագոյն մետալները՝ 41 մետալ, մինչ Միացեալ Նահանգներ գրաւեց Բ. դիրքը:

Ստորեւ՝ լաւագոյն 10-ին դասաւորումը.

	ՈՍԿԻ	ԱՐԾԱԹ	ՊՐՈՆԶ
1.- Նորվեկիա	18	12	11
2.- Միացեալ Նահանգներ	12	12	9
3.- Նետերլանտներ	10	7	3
4.- Իտալիա	10	6	14
5.- Գերմանիա	8	10	8
6.- Ֆրանսա	8	9	6
7.- Շուէտ	8	6	4
8.- Չուիցերիա	6	9	8
9.- Աւստրիա	5	8	5
10.- Ճափոն	5	7	12

«ՉԵՍՓԻԸՆԶ ԼԻԿ»

ԱՅՍՕՐ՝ ԻՆԹԵՐ ՄԻԼԱՆ - ՊՈՏՕ ԿԼԻՄԹ

Այսօր եւ վաղը տեղի կ'ունենան «ԵՆ.Է.Ֆ.Ա.» «Չեմփիընզ Լիկ»-ի 1/16-րդ հանգրուանի դարձի մրցումները:



Անցեալ տարուան աւարտական հասած Ինթեր Միլան Սան Սիրոյի մէջ ճակատագրական մրցում ունի կատարելիք Նորվեկիոյ ախոյեան Պոտօ Կլիմթի դէմ եւ անպայման պէտք է 3 կողերու տարբերութեամբ յաղթէ՝ հասնելու համար 1/8-րդ հանգրուան:

Ռիտ - Ֆ. Զ. Պրիւժ մրցումը, ուր սպանական ակումբը երթին 3-3 արդիւնքով հաւասարութիւն արձանագրած էր Պելճիքայի մէջ:

Երթին Նորվեկիոյ մէջ Պոտօ Կլիմթ 3-1 արդիւնքով յաղթած էր Ինթերին, որուն խմբապետ Լաուրօ Մարթինետե եւ միջնապահ Հաքան Չալիսոլու վիրաւոր են, եւ Հենրիխ Միսիթարեանի եւ անոր ընկերներուն կը մնայ տալ իրենց առաւելագոյնը՝ հասնելու 1/8-րդ հանգրուան:

Օրուան 4-րդ ճակատումին, Սիւբեւըլ արդէն իսկ քայլ մը առած է 1/8-րդ հանգրուանին մէջ՝ 6-1 արդիւնքով ջախջախիչ արդիւնքէն ետք Ազրպէյճանի մէջ Զարապաղ ակումբին դէմ մրցումին:

Գերմանիոյ մէջ, Պայեր Լեւերքուզըն աւելի հանգիստ ելոյթ ունի կատարելիք Յունաստանի Օլիմփիքոսին դէմ, մանաւանդ որ երթին 2-0 արդիւնքով յաղթելով Յունաստանի մէջ, իր համակիրներուն առջեւ դժուար թէ 2 կողի տարբերութեամբ պարտուի:

Հետաքրքրական կրնայ ըլլալ Աթլետիքօ Մատ-

ԱՄԵՐԻԿԵԱՆ ՈՒԺԵՐԸ ՍԿԱՍԾ ԵՆ ՍՈՒՐԻԱՅԵՆ ԻՐԱԶԻ ԸՐՏԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՐ ՄԱՐԶ ԴԵՌԱՆԱԿ



Ամերիկեան բանակը սկսած է իր ուժերը Սուրիայի ղեկի Իրաքի Զրտական ինքնավար մարզ հեռացնել: Այս մասին հաղորդեց «ժազիրա» արբանեակային պատկերասփիռի կայանը: «ժազիրա» կ'աւելցնէ, որ ամերիկեան ուժերը կը հեռանան Զարքա ռազմակայանէ, որ Սուրիոյ մէջ ամերիկեան մեծագոյն ռազմակայանն է եւ կը զընտրուի երկրի հիւսիս-արեւելքը գտնուող Դասաբէի գիւղական շրջանին մէջ: Զրտական աղբիւր մը իր կարգին ԱՅՓ լրատու գործակալութեան յայտնեց. «Ամերիկեան ուժերը սկսան Սուրիոյ հիւսիս-արեւելքը գտնուող գլխաւոր ռազմակայանէ մը հեռանալ»: Յիշեցնենք, որ ամերիկեան ուժերը նախքան այդ հեռացած էին Սուրիոյ հարաւը Սուրիա-Իրաք-Յորդանան եռակողմանի վրայ գտնուող ռազմավարական «Թաւաֆ» ռազմակայանէն, ապա հեռացած էին Սուրիոյ հիւսիս-արեւելքին մէջ մեծագոյններէն նկատուող «Շատտաութի» ռազմակայանէն: Զեռացումը տեղի կ'ունենայ համակարգուած կերպով Սուրիոյ բանակին հետ, որ անոնց ստեղծումէն երկար տարիներ ետք ստանձնեց երկու կարելոր ռազմակայանները:

ԻՐԱՆ-ՄԻԱՑԵԱԼ ՆԱԶԱՆԳՆԵՐ... Ծարուակուած Ա. Էջէն

Ամերիկեան ազդեցիկ օրաթերթը կը գրէ, թէ բարձրաստիճան բանագնացները կը ծրագրեն 26 փետրուարին հանդիպել ժընեւի մէջ՝ վերջին փորձի ծիրին մէջ բանակցութիւններ վարելու եւ ընկերակցութիւնը նոր առաջարկը, որ կրնայ ստեղծուած իրավիճակէն ելք հանդիսանալ, մինչ երկու օղակաւոր խումբեր կանգնած են Իրանէն հարուածային հեռաւորութեան վրայ: «Նիւ Եորք Թայմս» կը նշէ, որ թէեւ վերջնական որոշումներ տակաւին չեն տրուած, խորհրդակցանքերը կը նշեն, որ Թրամփի հակուած է յառաջիկայ օրերուն կատարել նախնական հարուած մը, որուն նպատակն է Իրանի ղեկավարներուն ցոյց տալ, որ անոնք պէտք է պատրաստ ըլլան հիւլէական զէնք ստեղծելու կարելիութենէն հրաժարելու: Դիտարկուող թիրախներու շարքին են՝ Իրանի Յեղափոխական պահակազունի կեդրոնատեղին, երկրի հիւլէական կառոյցներն ու թեւաւոր իրօններու ծրագիրը: Գերմանական «Պիլտ» օրաթերթը, յղում կատարելով «Սի.Այ.Էյ.»-ի նախկին գործակալ ճոն Քիրիաքոսին, որ իր կարգին՝ յղում կատարած է Սպիտակ տան աղբիւրին, կը հաղորդէ, որ Միացեալ Նահանգներու կողմէ Իրանի վրայ զինուորական յարձակում գործելու որոշումը արդէն տրուած է: Քիրիաքոսի համաձայն, Միացեալ Նահանգներու կառավարութիւնը բաժնուած է երկու խումբերու՝ Իրանի մէջ զինուորական գործողութեան կողմնակից են արտաքին գործոց նախարար Մարքո Ռուպին, պատերազմի նախարար Փիթ Դեյվիսը եւ ամերիկեան բանակի միացեալ սպայակոյտը: Փոխ-նախագահ Ճեյ. Տի. Վանս եւ Ազգային հետախուզութեան տնօրէն Թուլսի Կապարտ դժմ են զինուորական գործողութեան:

ԱՐԱՂԶԻ «ԳԻՒՆՆԱԳԻՏԱԿԱՆ...» Ծարուակուած Ա. Էջէն

Ուաշինկթըն իր կարգին յայտնեց, որ խորհրդակցութիւնները լաւ ընթացած են, սակայն Թեհրան տակաւին պատրաստ չէ ընդունելու Սպիտակ տան «կարմիր գիծերը»: Իրանի արտաքին գործոց նախարարութեան բանբեր Իսմայիլ Պաղայի հերքեց Իրանի եւ Միացեալ Նահանգներու միջեւ ժամանակաւոր համաձայնութեան մասին մամլոյ տեղեկութիւնները՝ ընդգծելով, որ այդ պնդումները «անհիմն են»: Պաղայի նշեց, որ Թեհրան կը շարունակէ դիւանագիտական իրավիճակը՝ շեշտելով, որ որեւէ բանակցութեան նպատակը պէտք է միւս կողմին պահանջներ պարտադրելը կամ անոր պայմաններ թելադրելը ըլլայ: Ան աւելցուց, որ պահանջներու պարտադրման կամ թելադրութեան վրայ հիմնուած որեւէ բանակցութիւն «արդիւնքի ձեռքբերման պիտի չյանալ»:

ՉԵԼԵՆՍԵՔԻ. «ԿԸ ԿԱՐԾԵՄ, ՈՐ ՓՈՒԹԻՆ ԴԱՄԱԾԵԽԱՐԴԱՅԻՆ Գ. ՊԱՏԵՐԱԶՄԸ ՍԿԱՍԾ Է, ԵՒ ՄԵՆՔ ՊԱՇՏՊԱՆՈՒԹԵԱՆ ԱՌԱՋԻՆ ԳԻԾՆ ԵՆՔ»

Ռուսիոյ նախագահ Վլադիմիր Փութին Յամաշխարհային Գ. պատերազմը սկսած է, եւ անկապ պէտք է դադարեցուց: Այս մասին հակամարտութեան քառամեակին ընդամաք «Պի.Պի.Սի.»-ի հետ հարցազրոյցի ընթացքին ըսած է Ռեքրասիոյ նախագահ Վլադիմիր Չելենսքի: Ռեքրասիոյ ղեկավարը պնդած է, որ Փութինի Ռեքրասիա ներխուժումը սկիզբ դրած է աւելի լայնածաւալ հակամարտութեան, որ կ'ազդէ համաշխարհային համակարգին վրայ, եւ կոչ ուղղած է Ռուսիոյ դէմ կիրարկելու զինուորական ու տնտեսական աշխուժ ճնշում: «Ես կը հաւատամ, որ Փութինը արդէն սկսած է գայլ», ըսած է ան՝ աւելցնելով, որ Ռեքրասիան պաշտպանութեան առաջին գիծն է: «Զարքը այն է, թէ որքան տարածք ան պիտի կարենայ գրաւել եւ ինչպէ՛ս պէտք է կանգնեցնել զինք: Ռուսիան



կ'ուզէ աշխարհին պարտադրել կեանքի այլ կերպ եւ փոխել այն կեանքը, որ մարդիկ ընտրած են իրենց համար», յայտնած է Չելենսքի: Ան ըսաւ, որ Ռեքրասիոյ ուժի ամրապնդումը օդային տարածքի փակում կը պահանջէ: Չելենսքի յայտնեց, որ դժբախտաբար գործընկերները իր երկրին «Փաթրիթ»-ի նման օդային պաշտպանութեան համակարգեր արտադրելու անհրաժեշտ արտօնագիրները չեն տրամադրեր:

ՓԱՐՆԵԻ ԹՐԱՄՓԻՆ ԿՈՉ Կ'ՈՒՂՂԷ՝ ԻՐԱՆԻ ՄԵՋ ԶԻՆՈՒՐԱԿԱՆ ԾՏԱՊ ՄԻՋԱՍՏՈՒԹԻՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ

Իրանի վերջին շահի որդին՝ Ռեզա Փաիւլէի ամերիկեան «Ֆոքս Սիուզ» պատկերասփիռի կայանին հետ հարցազրոյցի ընթացքին անգամ մը եւս Միացեալ Նահանգներու նախագահ Տանըտ Թրամփին կոչ ուղղեց՝ Իրանի մէջ «շտապ» զինուորական միջամտութիւն կատարելու, եւ վերահաստատեց երկրին մէջ «անցումային շրջան»-ը ղեկավարելու իր առաջարկը: «Կը յուսամ, որ նախագահ Թրամփի գիտակցի, թէ շտապ միջամտութիւնը որքան կրնայ կեանքեր փրկել եւ մեզի օգնել վերջ տալու այս մերժուած վարչակարգին», ըսաւ ան: «Իրանցիներուն, երկրէն ներս թէ



դուրս, առաջին պահանջը օգնութիւնն է», աւելցուց Փաիւլէի: «Միջամտութիւնը մարդասիրական միջամտութիւն մըն է, որուն նպատակը փրկելն է կեանքեր, որոնց կորուստը պիտի շարունակուի. եթէ այդ մէկը տեղի չունենայ», նշեց Ռեզա Փաիւլէի:

ՇՈՅԿՈՒ ԴԱՅՎԱՏԱՆԻ ՄԵՋ ԱՄԵՐԻԿԵԱՆ ԴԻՆԵԱԿԱՆ ԴՆՈՑՆԵՐՈՒ ԶԵՏԵՐՈՒՄԸ ԿԸ ՆԿԱՏԵ ՄՊԱՌՆԱԼԻՔ

Ռուսիան ակամայ հաշի պիտի անէ հիւլէական անվտանգութեան ոլորտին մէջ նոր ռիսքերը, եթէ Զայաստանի տարածքին մէջ ամերիկեան ճարտարագիտութեան փոքր հնոցներու կառուցումը անցնի գործնական փուլ: Այս մասին «ՌԻԱ Նովոսթի»-ին յայտնեց Ռուսիոյ Անվտանգութեան խորհուրդի քարտուղար Սերկեյ Շոյկու: «Զայաստան, ինչպէս յայտնի է, երկրաշարժի վտանգ դիմագրուող շրջան է: Զայակական հիւլէական կայանի կառուցման ժամանակ խորհրդային ճարտարագետներու կողմէ կիրարկուած հիմքի իւրաքանչիւր ճարտարագիտական լուծումը անոր ար-

տօնած է յաջողութեամբ վերապրիլ 1988 թուականի սարսափեղ երկրաշարժը, ուժանիւր մէկ արտադրամաս մինչեւ օրս կ'աշխատի... «Եթէ Զայաստանի տարածքին մէջ ամերիկեան ճարտարագիտութեան փոքր հնոցներու կառուցումը գործնական փուլ անցնի, մենք, ինչպէս նաեւ շրջանի միւս բոլոր պետութիւնները եւ ինքնին Զայաստանի բնակչութիւնը, ստիպուած պիտի ըլլանք ակամայ հաշուի անել հիւլէական անվտանգութեան ոլորտին մէջ այդ նոր ռիսքերը», ըսած է Շոյկու: Անոր համաձայն, Ռուսիան, ըստ եւրօթեան, ստիպուած պիտի ըլլայ ենթադրել, որ «հիւլէական ճարտարագիտութիւններու ոլորտին մէջ ամերիկեան փորձակութիւնները պիտի կատարուին մօտակայքը՝ երկրաշարժային աշխուժ գօտիի մէջ»:

«Ռուսի, այո՛, ատիկա պէտք է դիտարկել իբրեւ սպառնալիք: Զի ուզեր գուզահեռներ կատարել, սակայն յիշեցնեմ, որ ճափոնական «Ֆուլուշիմա-1» հիւլէական կայանին մէջ երկրաշարժի հետե-

ԸՍՏ «ԼԸ ՖԻԿԱՐՈ»-Ի

ԻՐԱՆԻ ՄԵՋ ՑՈՅՑԵՐՈՒ ՆԱԽՕՐԵԱԿԻՆ ԼԱՐԻԺԱՆԻ ԶԱԽՈՂՈՒԹԵԱՆ ՄԱՏՆԱԾ Է ԽԱՄԵՆԵԻՆ ԴԵՌԱՑՆԵԼՈՒ ՓՈՐՁ ՍԸ



Ֆրանսական «Լը Ֆիկարո» օրաթերթը հաղորդեց իրանեան վարչակարգին մէջ յեղաշրջման փորձի մը մասին, որ թիրախաւորած է Իրանի գերագոյն հոգեւոր պետ այաթոլլա Ալի Խամենէին՝ զինք տազմապը կառավարել արգիլելու համար: Փորձը կատարած է յունուարին՝ երկրին մէջ տեղի ունեցած բողոքի ցոյցերու զագաթնակէտէն առաջ: Ըստ մամլոյ տեղեկութիւններուն, նախածեռնութիւնը երեսն եկած է 7 եւ 8 յունուարի միջեւ եղող գիշեր, այսինքն՝ մէկ օր առաջ բողոքի ցոյցերու զագաթնակէտէն, որուն ընթացքին հազարաւոր ցուցարարներ սպաննուեցան: Լաւատեղեակ աղբիւրներ հաղորդած են, թէ ծրագիրին ղեկավարը նախկին նախագահ Զասան Ռուհանին էր, իր նախկին կառավարութեան ակնաւոր անձնաւորութիւններու կողքին, որոնց շարքին՝ նախկին արտաքին գործոց նախարար Մուհամետ ժաւատ Զարիֆ, ինչպէս նաեւ Թոմ քաղաքէն շարք մը կրօնաւորներ եւ Յեղափոխական պահակազունին մօտիկ անձնաւորութիւններ: Գլխաւոր նպատակը Խամենէին որոշումի կայացման շրջանակէն հեռացնելն էր: Փորձը վերջաւորութեան ձայնորդութեան մատնուած է, որովհետեւ չէ ստացած աջակցութիւնը Ալի Լարիժանիի, որ անցեալ օգոստոսին Ազգային անվտանգութեան բարձրագոյն խորհուրդի քարտուղար նշանակուեցաւ: Կը նշուի, թէ ներկայ նախագահ Մասուտ Փեզեքիանը ընտրուեց Խամենէինէն հետո՛ւ պահուած է՝ ծրագիրի բացայայտումը արգիլելու համար: Ծրագիրի բացայայտումէն ետք, Ռուհանին ու Զարիֆը քանի մը օր տնային կալանքի ենթարկուած են, եւ անոնց մօտիկ եղող բարեկարգական անձնաւորութիւններ ժամանակաւորապէս կալանաւորուած են:

ԸՅՍՕՐ «ՎԱՆԱՅ ԶԱՅՆ»-ԷՆ Radio Voice of Van - Կանայ Զայն FM: 94.7 ԷՆ 95 MHz

7.00- Զայերգներ	մենայն հայոց բանաստեղծ՝ Յովհաննէս (Թումանեան)
7.03- Առաւօտ լուսոյ / Բարի լոյս	4.20- Արցախի նուիրուած երգեր
7.15- Զանգարտ երգեր	5.00- «Վանայ Զայն»-ը երկրորդական
7.30- «Բարեւ»	5.05- «Ռուկոնդութեան վայելքը» (Գարմէն Աճեմեանի հետ)
8.30- Լուրեր - Առողջապահական խորհուրդ	5.30- Չուգերգներ
9.00- «Բարեւ»	6.30- Լուրեր - Առողջապահական խորհուրդ
10.00- Խանդավառ երգեր	6.50- Սփիւռքահայ երգիչներու կատարումներ
10.30- Զայակական աշխարհի լուրեր	7.30- «Երգ-երգոց»-ի կատարումներ
10.45- Արցախի նուիրուած երգեր	8.00- Օրուան երգիչ (Զրաջ Տեր Սարգիսեան)
11.00- «Օրուան հետ»	8.30- Radio Jazz
11.10- Սփիւռքահայ երգիչներու կատարումներ	9.30- Զայակական աշխարհի լուրեր (կրկ.)
12.00- «Երկրի հարցը». հիւր՝ փորձագետ Յովհաննէս Աւետիսեան	9.45- Դեղինակային երգեր
12.30- Աշուղական երգերու արդի կատարումներ	10.00- «Զացի խնդիր» (Դ. հաղորդում)
1.00- Ազգային-հայրենասիրական երգեր	10.30- «Զին երգեր, նոր անուններ»
1.30- Լուրեր - Առողջապահական խորհուրդ	11.00- Լատին ամերիկեան երկեր
2.00- «Յիշատակելիները» (Վահան Միւսխարեան)	12.00- «Յիշատակելիները» / Յեղափոխական երգեր
2.05- Յեղափոխական երգեր	2.00- Զայրենի սիրուած երգեր
3.00- «Զըլ եմ պիտմու». հիւր՝ Պասսամ Թրքը (ուղիղ՝ դիմատեսքով)	3.00- Կրկնութիւններ
4.00- «Գրական անդաստան» («Ա-	4.30- Զայրեն այլապես երգեր
	6.00- Զանգարտ երաժշտութիւն

Չոր մնայուն ընկերակիցը Radio Voice of Van:Live

DOWNLOAD Google Play App Store